

# ՆԻՒԹԵՐ ՀԱՅ ՎԱՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

## «ԱՆԱՊԱՏ» ԵՒ «ՎԱՆՔ»

### ԵԶՐԵՐՈՒ

ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ-ԻՄԱՍՏԱՅԻՆ

ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ

ՀԱՅ ՎԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Հայաստանի մէջ՝ հայ վանականութեան պատմութիւնը պաշտօնապէս սկիզբ կ'առնէ Դ. դարուն։ Այդ ժամանակաշրջանէն մինչեւ Ժ. դար, շուրջ 1400 տարի, հայ մատենագրութեան մէջ (պատմագրութիւններու, յիշատակարաններու, վարքագրութիւններու, ժամանակագրութիւններու, եկեղեցական եւ կանոնական երկերու, հնախօսական, տեղագրական եւ ճանապարհորդական ուղեգրութիւններու հայ հեղինակները), երբ վանական կազմակերպութիւններու կամ հաստատութիւններու մասին կը խօսին՝ կը կիրարկեն զանազան եղբեր եւ բանաձեւեր։ Հնդ-հանրապէս գործածուածներն են հետեւեալները։

ԱՆԱՊԱՏ

ՎԱՆՔ

ՈՒԽՏ<sup>1</sup>

1. Հմատ. ԱՏԵՓԱՆՈՍ ՏԱՐՈՆԵՑԻ (ԱՍՈՂԻԿ), Պատմութիւն Տիեզերական, հրտկ. Ստ. Մալիսասեան, Բ. տիպ, Ս. Պետերբուրգ, 1885, էջ 160, 171, 173, 174, 185: ՅՈՎՃԱՆՆԵՍ ԿԹՊ. ԴՐԱՍԽԱՆԱԿԵՐՏՑԵՑԻ, Պատմութիւն, Երուսաղեմ, 1867, էջ 141: ՄՈՎՍԵՍ ԿԱՂԱԿԱՍՈՒԱՑԵՑԻ, Պատմութիւն Աղուանց Աշխարհի, Երեւան, 1983, էջ 12, 314: ՍԱՄՈՒԵԼ ԳՁՆՑ. ԱնեՑի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, հրտկ. Ա. Տէր-Միքայէլեան, Վաղարշապատ, 1893, էջ 103, 121, 139: ՄԽԻԹԱՐ ՎՐԴ. Ա.ՑԻՎԱՆԵՑԻ, Պատմութիւն Հայոց, հրտկ. Մ. էմին, Մոսկվա, 1860, էջ 51: ԿԻՐԱԿՈՍ ՎՐԴ. ԳԱՆՉԱԿԵՑԻ, Համառօտ Պատմութիւն, Վենետիկ, 1865, էջ 200: ՎԱՐԴԱՆ

**ՈՒԽՏ ՍՈՒՐԲ ԿԱՄ ՈՒԽՏ ՄՐԲՈՒԹԵԱՆ<sup>2</sup>**

**ՄԵՆԱՍՏԱՆ<sup>3</sup>**

**ԵՂԲԱՅՐԱՆՈՅՑ<sup>4</sup>**

**ԿՐՈՆԱՍՏԱՆ<sup>5</sup>**

**ԿՐՈՆԱՀՈՐԱՆՈՅՑ<sup>6</sup>**

**ԿՐՈՆԱՀՈՐԱՑ ՕԹԵՎԱՆ(Ք)<sup>7</sup>**

**ԿՐՈՆԱՀՈՐԱԿԱՆ ԿԱՅԱՆ<sup>8</sup>**

**ՄԻԱՅՆԱՀՈՐԱՍՏԱՆ (վանք իմաստով)<sup>9</sup>**

- ՎՐԴ. ՊԱՏՄՒԶ, Հաւաքումն Պատմութեան, Վենետիկ, 1862, էջ 69, 90, 97, 98, 105, 117, 133, 140: ՍՏԵՓԱՆՈՍ ՕՐՊԵԼԵԱՆ, Պատմութիւն Տանն Սիսական, հրտկ. Մ. Էմին, Մոսկվա, 1861, էջ 5, 50, 63, 73, 116, 130, 175: ԹԹՈՎՄԱՍ ՎՐԴ. ՄԵԾՈՒՅՑՑ ՎՀՆ, Պատմութիւն Լամկ Թիմուրա եւ յաջորդաց իւրոց, Փարիզ, 1860, էջ 17, 18, 22, 23: ԽԱԶԻԿԵԱՆ Լ. Ս., ժն. դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ, Հոռ. Բ., Երեւան, 1958, էջ 24, 35-36, 51, 105, 165, 677:
2. «Ուխտ սրբութեան՝ Կամբջաճոր եւ Կապուտիքար... Հոռոմոսին կոչեցեալ վամբ եւ Դպրեվամբ՝ ի Շրիակ գաւառի», ՍԱՄՈՒԵԼ ՔՃՆՅ. ԱՆՑՑԻ, նշ. աշխ. էջ 99: «Ի սուրբ ուխտն ԳԱՆՁԱՍԱՐ, ԶԱՔԱՐԻԱ. ՍԱՐԿԱՆԻԳ ՔԱՆԱՔԵՍՑՑԻ, Պատմագրութիւն, Հոռ. Ա., Վաղարշապատ, 1870, էջ 47: «Ի սուրբ ուխտն Սերեվանք», ԽԱԶԻԿԵԱՆ Լ. Ս., նշ. աշխ. Հոռ. Բ., էջ 24:
3. Հմմու. ԿՈՒԻԻՆ, Պատմութիւն փարուց եւ մահուան Սրբոյն Մեսրոպայ վարդապետի, Վենետիկ, 1894, էջ 36: ՅՈՎՀԱՆՆԵԼՍ ԿԹՂ. ԴՐԱՍԱՆԱՆԱԿԵՑՑԻ, նշ. աշխ. էջ 61, 251, 360: ԿԻՐԱԿՈՍ ՎՐԴ. ԳԱՆՁԱԿԵՑՑԻ, նշ. աշխ. էջ 163: ԽԱԶԻԿԵԱՆ Լ. Ս., նշ. աշխ. Հոռ. Ա., Երեւան, 1955, էջ 4, 75, 130, 175, 186, 253, 304, 413, 448, 548: ՆՈՑՆ, Հոռ. Բ., նշ. աշխ. էջ 134, 148, 218, 400, 425: ՍՏԵՓԱՆՈՍ ՕՐՊԵԼԵԱՆ, նշ. աշխ., էջ 56, 251, 253: «ՍՈՎԻԵՐԸ Հայկականք» (Հրտկ. Զ. Ղ. Ալշան), Հոռ. Է., Վենետիկ, 1853, էջ 8, 16 (միայնաստան):
4. Հմմու. ՍՏԵՓԱՆՈՍ ՏԱՐՈՒՆԵՑԻ (ԱՍՈՂԻԿ), նշ. աշխ., էջ 173: Պատմութիւն Սրբոյն ներսէի Պարբեկի Հայոց Հայրապետի, տե՛ս «ՍՈՎԻԵՐԸ Հայկականք», Հոռ. Զ., Վենետիկ, 1853, էջ 39-40: ՎԱՐԴԻԱՆ ՎՐԴ. ՊԱՏՄՒԶ, նշ. աշխ., էջ 70: ՍՏԵՓԱՆՈՍ ՕՐՊԵԼԵԱՆ, նշ. աշխ., էջ 179: ԱՐԱՔԵԼ ՎՐԴ. ԴԱՅԻՐԻՒԺԵՑՑԻ, Պատմութիւն, Գ. տիպ, Վաղարշապատ, 1896, էջ 254: Կրօնաւորներն ու վանականները կը կոչուէին «Եղբայրներ», Հմմու. ԿՈՒԻԻՆ, նշ. աշխ., էջ 32-33 եւ նոր Հայկազեան Բառարան, Հոռ. Ա, Վենետիկ, 1836, էջ 652:
5. Հմմու. ՄԲ. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ, Բանք Զափաւ, Բ. տիպ, Վենետիկ, 1928, էջ 589: ԱՐԻՍՏԱԿԵՍ ՎՐԴ. ԼԱՍՏԻՎԵՐՏՏՑԻ, Պատմութիւն, Բ. տիպ, Վենետիկ, 1901, էջ 12-13, 99, 117: ՍՏԵՓԱՆՈՍ ՕՐՊԵԼԵԱՆ, նշ. աշխ., էջ 96, 173, 255: «Ահա ձեզ ասեմ, ո՞վ եկեղեցին միանձանց եւ աշակերտութիւնն կրօնաստանաց», ԳԻՒԳՈՐ ՎՐԴ. ՆԱՐԵԿԱՑԻ, Մատեան Ողբերգութեան, Ժ. տիպ, Վենետիկ, 1926, Բան ՀԲ. ա., էջ 449:
6. Հմմու. ՍՏԵՓԱՆՈՍ ՏԱՐՈՒՆԵՑԻ (ԱՍՈՂԻԿ), նշ. աշխ., էջ 181: ՍՏԵՓԱՆՈՍ ՕՐՊԵԼԵԱՆ, նշ. աշխ., էջ 127:
7. Հմմու. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՎՐԴ. ԼԱՍՏԻՎԵՐՏՏՑԻ, նշ. աշխ., էջ 64:
8. Հմմու. ՅՈՎՀԱՆՆԵԼՍ ԿԹՂ. ԴՐԱՍԱՆԱՆԱԿԵՑՑԻ, նշ. աշխ., էջ 161:
9. Այս եղբի գործածութեան կը Հանդիպինք Ե. դարուն Հայերէնի թարգ-

**ՄԻԱՅՆԱՐԱՆ (վանք իմաստով)**<sup>10</sup>

**ԱՌԱՔԻՆԱՐԱՆ<sup>11</sup>**

**ՏՈՒՆ ԿՐՈՆԱՒՐԱՑ<sup>12</sup>**

**ՏՈՒՆ ԲՆԱԿՈՒԹԵԱՆ ԿՈՒՍԱԿՐՈՆԻՑ<sup>13</sup>**

**ՏՈՒՆ ԵՒ ԿԱՅԱՆ ՈՒԽՏԱԿԱՆԱՑ<sup>14</sup>**

**ՆՈՒԻՐԱՆՈՑ ՈՒԽՏԻ ԿՐՈՆԱՒՐԱԿԱՆ ԴԱՍՈՒՑ<sup>15</sup>**

Անհրաժեշտ է անմիջապէս նշել, որ այս եզրերու եւ բացատրական բանաձեւումներու վանական-կրօնական-եկեղեցական իմաստները սերտօրէն առընչուած են քրիստոնէական կեանքէն ներս ստեղծուած հոգեւոր կենցաղակերպի մը՝ որ կոչուեցաւ «Անապատական կամ ճգնաւորական կեանք» եւ Վանական կեանք»:

Անապատական կամ ճգնաւորական կեանքի եւ վանական կեանքի ձեւերը, Հայաստանի մէջ, հիմնականօրէն յառաջացան քրիստոնէութեան պետական կրօնք հոչակումէն (301 թուականէն) յետոյ, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի եւ անոր անմիջական յաջորդներու նախաձեռնութեամբ: Կրօնքի ազատութիւնը, երկրէն ներս, մեծապէս նպաստեց անոնց ձեւաւորման եւ աստիճանական զարգացման<sup>16</sup>:

Ներկայ աշխատանքը կը միտի լուսաբանել ՎԱՆՔ եւ ԱՆԱՊԱՏ բառերու կրօնական, վանական եւ կանոնական բովանդակութեան հիմնական նրբերանքները. եզրեր՝ որոնք մեր հին

մանուած Սբ. Աթանաս Հայրապետի գործերուն մէջ (Սբ. Անտոն Անապատականի վարքին մէջ), տե՛ս Ճառք, Թուղթք եւ Ընդդիմասցութիւնք, Վենետիկ, 1899, էջ 533, 537, 550 եւ 571:

10. Հմմտ. ՍՏԵՓԱՆՈՍ ՕՐՊԵԼԵՍՆ, նշ. աշխ., էջ 198:

11. Այս եզրը այլաբանօրէն գործածած է ՍՏԵՓԱՆՈՍ ՕՐՊԵԼԵՍՆ, նշ. աշխ., «...ձգմեալ ի սուրբ առաքինարարանին Տանձակարախու», էջ 146: «Ի հրեշտակերակ կրօնաստանն սուրբ եւ յաստուածաբնակ առաքինարաբն Մաքանցաց», էջ 96: «Մեծ առաքինարաբն Երիցու Վանից», էջ 177: «Մեծ առաքինարաբն Թանտէվան», էջ 248: «Յախաց Քար՝ բարձրահոչակ եւ սուրբ առաքինարանն», էջ 249:

12. Հմմտ. ՍՏԵՓԱՆՈՍ ՕՐՊԵԼԵՍՆ, նշ. աշխ., էջ 179, 189:

13. Հմմտ. ՅՈՎՃԱՆՆԻՍ ԿԹՂ. ԴՐԱՍԱՆԱԿԵՐՏՑԻ, նշ. աշխ., էջ 116:

14. Հմմտ. ՅՈՎՃԱՆՆԻՍ ԿԹՂ. ԴՐԱՍԱՆԱԿԵՐՏՑԻ, նշ. աշխ., էջ 139:

15. Հմմտ. ՅՈՎՃԱՆՆԻՍ ԿԹՂ. ԴՐԱՍԱՆԱԿԵՐՏՑԻ, նշ. աշխ., էջ 116:

16. Անապատականութեան եւ վանականութեան ընդհանուր պատմութեան համար հմմտ. ԳԱԹԾՐՃԵՍՆ Հ. ՅՈՎԿՍԻՓ, Տիեզերական Պատմութիւն, Հառ. Բ., Վիեննա, 1852, էջ 579-583: ԵԽԵԲԹԻՈՆ ԿԵՍԱՐԱՑԻ, Պատմութիւն Եկեղեցւոյ, թրգմ. Հ. Աթ. Ճարեան, Վենետիկ, 1877, էջ 107-114: *Mönachismo Orientale*, Roma, 1958, (Հրտկ. Pont. Inst. Stud. Orientalium Հաստատութեան): ԳՐԻԳՈՐ ԱՐԵՂԱՑ, Սրբելիան վանականութեան ծագումն

գրականութեան մէջ երբեմն անփութութեամբ, երբեմն առանց խտրութեան կը նոյնացուին եւ յաճախ իրարու իբրեւ հոմանիշներ կը գործածուին:

Սակայն, «Անապատ» եւ «Վանք» եզրերու նոյնիմաստ գործածութիւնը որոշ հեղինակներու կողմէ՝ ճիշտ չէ, երբ նկատի առնենք յատկապէս անապատական կամ ճգնաւորական կեանքի եւ վանքերու ճգնողական կենցաղի (ascetic) հոգեւոր ու կրօնական ընդհանուր նկարագիրները եւ կենցաղային բովանդակութիւնը: «Անապատ»ներն ալ «վանք»եր են, սակայն, ինչպէս յաջորդաբար պիտի տեսնենք, էական առանձնայատկութիւններ եւ որոշ տարբերութիւններ ունին, որոնց համար ալ ԱՆԱՊԱՏի եւ ՎԱՆՔի, այսինքն ԱՆԱՊԱՏԱԿԱՆ եի ՎԱՆԱԿԱՆ ԿԵԱՆՔի կենցաղակերպերը կը զանազանուէին իրարմէ: Շփոթութիւնը կը ծագի ա'յն եղելութենէն, որ Հայաստանի «նուազ խիստ» ապրելակերպ ունեցող վանքերու կողքին, ուր միասին կ'ապրէին կրօնաւորները, գոյութիւն ունէին նաեւ այնպիսի վանքեր կամ վանական հաստատութիւններ, որոնց հայեցողական, ներանձնական եւ կամ ճգնողական (ascetic) կենցաղը ա'յնքան «խիստ» էր եւ նման անապատական կամ ճգնաւորական կեանքին, որ հեղինակները այլաբանական հանգունակութեամբ զանոնք «ԱՆԱՊԱՏ» ալ կոչած են: Վանքերն ալ, անշուշտ թէ, վանական իրենց ներքին կեանքով՝ «կղղիացած», «հեռացած» եւ կամ «առանձներքին կեանքով՝ «կղղիացած»:

ու ծանկումը Դ. դարուն, տե՛ս «Հասկ» (Անթիլիաս), 1958, էջ 282-287: Ինչիծնեւն Հ. ՂՈՒԿԱՍ, Հայխօսութիւն Աշխարհագրական Հայաստանայց Աշխարհի, Հտ. Գ., Վենետիկ, 1835, էջ 194-214: ԿՈՆՏԱՆԵՍՆԵՍ Կ., Հայոց Վանքերը, Մոսկով, 1886, էջ 7-30: ԹՈՓՃԵՍԱՆ Յ., Ծագումն Հայ վանականութեան (բնագիրք գերմաններէն), տե՛ս «Լոյս» (շաբաթաթերթ, Կ. Պոլիս), 1905, էջ 360-363, 468-470 եւ 538-542: Թոփճեանի յայտնած որոշ կարծիքները քննադատուած են, հմտ. ՂԱԶԻԿԵՍՆ Հ. ԱՐՄԵՆ, Հայկական նոր Մատենագիտութիւն, Հտ. Ա., Վենետիկ, 1919, էջ 805: ՑՈՒԽՍԻԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ, Անապատակաները եւ վանականութիւն, տե՛ս «Արարատ» (Էջմիածին, Վաղարշապատ), 1905, էջ 244-252, 332-341, 440-454, 542-550, 640-666, 1015-1025, 1098-1109: 1906, էջ 60-68, 161-169, 244-250, 435-449, 606-628: ԱԼՊՈՅԱՆԵՍՆ ԱՐԵԱԿ, Պատմութիւն Հայ կեսարիոյ, Հտ. Ա., Գահիրէ, 1937, էջ 260-289: ՄԵԼՔՈՆԵՍՆ Հ. Գ., Անապատական շարժումը Միջագետքում, տե՛ս Հեղինակին Հայ-Ասորական Յարաբերութիւնների պատմութիւնից (Գ-Ե դար) կոյուած աշխատութիւնը, Երեւան, 1970, էջ 54-70: SIMON JARGY, *Les Origines du Monachisme en Syrie et en Mésopotamie*, «Proche-Orient Chrétien» (Revue, Paris), tome II, (1952), էջ 110-124: SIMON JARGY, *Les Premiers Instituts Monastique et les Principaux Représentants du Monachisme Syrien au IV siècle*, «Proche-Orient Chrétien» (Revue, Paris), tome IV (1954), էջ 106-117: LIALINE D. C., *Monachisme Oriental et Monachisme Occidental*, «Irénikon», (Եռամսնեայ, Բէլգիա), No. 33, (1960), էջ 435-445.

նացած» կենցաղ մը կը պայմանաւորէին իրենց կրօնաւորներուն կամ վանականներուն, նման անսպատական, միայնակեցական եւ կամ ճգնաւորական կենցաղին. սակայն, կանոնական կենցաղի տեսակէտէն՝ «անսպատական նկարագրի» չունէին անոնք: Իրականութիւնը ա'յն է, սակայն, որ քաղաքներէ, գիւղաքաղաքներէ եւ կամ ընդհանրապէս բնակութիւններէ հեռու կամ «անմարդաբնակ» վայրեր գտնուող վանական հաստատութիւններն ալ կոչուեցան «անսպատակ»ներ:

Կ'անցնիմ խօսելու նախ ԱՆԱՊԱՏ եւ ՎԱՆՔ եզրերու մասին եւ ապա տեսնելու անոնց նկարագրին հիմնական տարբերութիւնները հայ կրօնական ու վանական մտածողութեան մէջ:

## «ԱՆԱՊԱՏ»

Այս բառը, բացի իր սովորական նշանակութենէն՝ զուտ կրօնական նշանակութիւն մըն ալ ունի: Այս եղբէն կը ձեւանայ նաեւ «Անսպատաւոր», «Անսպատական» եւ «Անսպատականութիւն» բառերը եւ յղացքները (այսինքն բնակչութենէ հեռու՝ «Անսպատ» վայրի մը մէջ տեղի ունեցած կենցաղավարումը կամ ճգնաւորական առանձնակեցութիւնը, անսպատարնակութիւնը, անսպատակեցութիւնը, առանձնակեցը, միայնակեցը, ճըգնաւորը), չատ գործածուած է մեր հին ու միջնադարեան գրականութեան մէջ: Բնականաբար, «Անսպատական կեանք»ը կը տարբերէր «Վանական կեանք»էն, որոնց պիտի անդրադառնամքիչ մը վարը:

Խօսինք քանի մը յատկանչական վկայութիւններով:

Ե. ղարու պատմիչներէն՝ Փաւստոս Բիւզանդացին, եռր Գինդ Վարդապետի մասին առանձին գլուխով մը կ'անդրադառնայ անոր միանձնական կեանքին ու գործունչութեան, մեզ հետաքրքրող եզրերը կը գործածէ շատ յստակ տարբերութիւններով եւ մտածումներով. «Էր Գինդս այս ի Տարօն գաւառէ, եւ լեալ սա աշակերտ մեծին Դանիէլի. եւ յետ նորա էր գլուխ արեղայից, եւ վարդապետ միանձանց, եւ առաջնորդ մենակեցաց, եւ վերակացու վաներայից, եւ ուսուցիչ ամենայն անսպատաւորաց. եւ տեսուչ ամենեցուն՝ որք միանձամ վասն սիրոյն Աստուծոյ յաշխարհէ էին մեկնեալ, ի յանապատս բնակեալ, ի քարանձաւ ամրացեալք յայրս եւ ի քարածերպս երկրի, եւ միահանդերձ, բոկագնացք, զգաստացեալք, խոտանարակք, ընդարուտք, արմատակերք, զօրէն գազանաց ի լերինս շրջէին՝ լեշկամաշկօֆ եւ մորքօֆ այծենեօֆ, ներեալք, տառապեալք եւ

տարակուսեալք, յանապատի մոլորեալք, ի ցուրտ եւ ի տօթ, ի քաղց եւ ի ծարաւ վասն սիրոյն Աստուծոյ»<sup>17</sup>:

Ղազար Փարպեցին ալ վկայութիւն մը ունի Մեսրոպ Վրդ. Մաշտոցի մասին, որ նախ ուրիշ վանականներու կամ կրօնաւոր-ներու հետ միասին վանքի մը մէջ ապրելով կը նուիրուի «Վա-նական կեանք»ին եւ ապա՝ յաջորդաբար, նախընտրելով ճգնա-ւրական առանձնակեցութիւնը կամ «Անապատական կեանք»ը, կ'ընդգրկէ անապատական կեանքին ձեւը: Բնագիրը կ'ըսէ. «Յնտ այնորիկ տենչացեալ կարգի վանականութեան՝ երթայ ի վանս բազմութեան եղբարց եւ ընկալեալ զիերպարանս վանականու-թեան՝ լիներ ընտիր յամենայնի եւ երեւելի. հրաժարէր յամե-նայն աշխարհազրու երկրաւոր գրադմանց: Ապա յանապատական կրօնս փոխեալ՝ զարմանալի երեւեր եւ հռչակաւոր. եւ կայր յանապատս ի բազում տեղիս քարանձաւաց, մեծաւ առաքինու-թեամբ եւ խստամբեր վարուի կրօնաւորօֆ եւ աղօթասէր եղ-բարբե...»<sup>18</sup>:

Ղ. Փարպեցի, ինչպէս կը տեսնուի, յստակօրէն կը զանա-զանէ հոս «Վանական կեանք»ը եւ «Անապատական կեանք»ը եւ կու տայ այդ երկու կենցաղակերպերուն բնորոշիչ եւ հիմնական գիծերը.- Վանական կեանքը՝ «ի վանս բազմութեան եղբարց» բացատրութեամբ, իսկ Անապատական կեանքը՝ «Կայր յանա-պատս, ի բազում տեղիս քարանձաւաց» զանազանութեամբ:

«Անապատ» եղբը, «Վանք» իմաստով, գործածած են, օրի-նակ, Ստեփանոս Տարօնեցի Ասողիկ<sup>19</sup>, Ստեփանոս Օրպէլեան<sup>20</sup>, Վարդան Վրդ. Պատմիչ<sup>21</sup>, Թովմաս Վրդ. Մեծովեցի<sup>22</sup>, Առաքել

17. ՓԱԼՍՈՍ ԲԻՒԶԱՆԴԱՑԻ, Պատմութիւն Հայոց, Դ. տիպ., Վենետիկ, 1933, էջ 274-275:

18. ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ, Պատմութիւն Հայոց, Դ. տիպ., Վենետիկ, 1933, էջ 37-38: «Անապատ» եղբը, անապատականներու ապրելավայր իմաստով, կը գործածէ նաեւ երկու անգամ, էջ 461ի մէջ:

Հայերէն «անապատ» եղբին յունարէն հոմանիշն է է՛րեՄՈՍ (ամայի, անբնակ) բառը: Իսկ Հայերէնի «անապատական», «անապատաւոր» կամ անբնակը բառերուն համապատասխանն է է՛րեՄԻՌէ՛Ս կամ ԱՆԱՌՈՐԵ-Ճգնաւոր բառերուն համապատասխանն է է՛րեՄԻՌէ՛Ս բայէն, որ կը նշանակէ «ետ կը ծագի յունարէն ԱՆԱՌՈՐԷՌՈ բայէն, որ կը նշանակէ «ետ կը դառնամ», այսինքն «ետ կ'երթամ», ...մէկ կողմ երթալ, հեռանալ, մե-դառնամ», այսինքն «ետ կ'երթամ», ...մէկ կողմ երթալ, հեռանալ, մե-դառնամ», ամայանալ: է՛րեՄԻՌէՌէՌ կը ձեւանայ է՛րեՄԻՌ բայէն, որ կը կուսանալ, ամայանալ: է՛րեՄԻՌէՌէՌ կը ձեւանայ է՛րեՄԻՌ բայէն, որ կը նշանակէ «առանձնանալ»:

19. Նշ. աշխ., էջ 186:

20. Նշ. աշխ., էջ 126 եւ 198: «Անապատական» եղբն ալ, «վանական» իմաս-տով, գործածած է երեք տարբեր առիթներով, էջ 61, 63 եւ 198:

21. Նշ. աշխ., էջ 114:

22. Նշ. աշխ., էջ 43 եւ 54:

**Վրդ.** Դաւրիժեցի<sup>23</sup>, ԺԵ. դարու բազմաթիւ Յիշատակարան-ներ<sup>24</sup>, Զաքարիա Սարկաւագ (Քանաքեռցի. ԺԵ. դարու հեղինակ), որ Լիմի Կղզիին Վանքը քանի մը անգամ կը կոչէ «Անպատ»<sup>25</sup> եւ ուրիշներ:

Նոյն Զաքարիա Սարկաւագը, Պատմական Հայաստանի Այրարատ Նահանգին (Ներկայիս՝ Աշտարակի շրջանին) մէջ գըտնուող Յովհաննավանքը, որ նախապէս կը կրէր Սիւղի Վանք անունը, պարբերաբար կը կոչէ երբեմն Վանք, երբեմն Անպատ, իսկ անգամ մըն ալ զարմանալիօրէն վանական նոյն հաստատութիւնը կը յիշէ «Մենաստան-Անապատ-Վանք» երեք եզրերու միասին գործածումով: Ահաւասիկ բնագրին հատուածները. «...Գնաց յանապատն Յովհաննու Վանից»<sup>26</sup>: «Եւ էր գիրքըն այն ի գրատանն Յովհաննու Վանից»<sup>27</sup>: «...Յանապատն Յովհաննու Վանից»<sup>28</sup>: «...Ի հրաշափառ սուրբ մենաստան Յովհաննու Վանից»<sup>29</sup>: «...Եւ ինքն գնաց ի սուրբ եւ ի հոչակաւոր մենաստան՝ յանապատն Յովհաննու Վանից»<sup>30</sup> եւ կամ «Սուրբ ուխտին Յովհաննու Վանից»<sup>31</sup>:

Այս անփութութեան դիմաց սակայն, Զաքարիա Սարկաւագ զիտէ զանազանել Վանքերն ու Անպատները. «Եւ ինքն հրաժարեալ շրջէր ի վանորայս եւ յանապատս յաղօթից պատճառէ»<sup>32</sup>, «Զի սիրեր... զվանորայս եւ զանապատս»<sup>33</sup> եւ «ֆանգի սիրող եր նա վանականաց եւ անապատաւորաց»<sup>34</sup>:

**ԺԲ.** դարու պատմիչ՝ Սամուէլ ՔՀՆՅ. Անեցին ալ կը զանազանէ «վանքերն» ու «անապատները».- «Ժողովեցան ի մայրաքաղաքն Սիս բազմութիւն արեղայից եւ կրօնաւորաց եւ սարկաւագաց, որք բնակեալ էին ի վանք (sic) եւ յանապատս՝ ծերք եւ տղայք, այլեւ վարդապետք եւ եպիսկոպոսք»<sup>35</sup>:

**ԺԵ.** դարու ծանօթ պատմիչ՝ Առաքել Վրդ. Դաւրիժեցին, իր պատմական գործին մէջ, առիթով մը յայտնապէս զանազանու-

23. Նշ. աշխ., էջ 203, 285 եւ 288:

24. Տե՛ս ԽԱԶԻԿԵԱՆ Լ. Ս., Աշ. աշխ., Հտ. Ա. էջ 53, 79, 139, 154. Հտ. Բ., նշ. աշխ. էջ 11, 35, 37, 43, 60, 83, 84, 85, 91, 322, 378, 427:

25. Պատմագրութիւն, (Եռահատոր), Հտ. Ա., Վաղարշապատ, 1870, էջ 78-79:

26. Նշ. աշխ., Հտ. Ա., էջ 74: Տե՛ս նաև. էջ 59:

27. Նշ. աշխ., Հտ. Ա., էջ 81:

28. Նշ. աշխ., Հտ. Ա., էջ 87:

29. Նշ. աշխ., Հտ. Գ., էջ 1:

30. Նշ. աշխ., Հտ. Գ., էջ 10:

31. Նշ. աշխ., Հտ. Գ., էջ 33:

32. Նշ. աշխ., Հտ. Ա., էջ 77:

33. Նշ. աշխ., Հտ. Բ., էջ 131:

34. Նշ. աշխ., Հտ. Բ., էջ 132:

35. Նշ. աշխ., էջ 156:

թիւն մը կը դնէ «վանքերու» եւ «անապատներու»: Խօսելով դարուն երկու ցայտուն անձնաւորութիւններու - Մարգիս Եպսկ. Անբերդցիի եւ Տէր Կիրակոս Քէնյ. Տրավիզոնցիի մասին- կ'ըսէ. «Գնացեալ շինեցին անապատ եւ վանորայս»<sup>36</sup> եւ կամ՝ անոնք «Ակսան... վերսին նորոգել եւ յարդարել զամենայն կարգս քարիս, անապատաց եւ վանորէից...»<sup>37</sup>:

Հայ Եկեղեցական-ծիսական արարողութիւններու կարգին, «Անդաստան»ի օրհնութեան ընթացքին, երբ աշխարհի հիւսիսային կողմը կ'օրհնուի, «վանքեր»ն ու «անապատներ»ը կը յիշուին առանձին-առանձին. «Օրինեսցի եւ պահպանեսցի եւ նախախնամեալ պահեսցի հիւսիսային կողմն աշխարիիս, քաղաքն եւ գիւղս, վանս, անապատս եւ բնակեալ ժողովուրդս ի սմա...»<sup>38</sup>:

Սուրբ Ներսէս Շնորհալի Հայրապետը՝ Հոգեգալստեան Տօնին նուիրուած իր շարականներէն մէջ կ'ըսէ. «Այսօր ցօղով իմանալիս յամպոց Հոգույն զուարթացան բոյսի եկեղեցւոյ, պարարտացան դաշտ արդարութեամբ եւ գեղեցկացան անապատ մաքուր կուսութեամբ»<sup>39</sup>:

Շատ հաւանաբար, Շնորհալին այս տողերով կ'ուզէ ակնարկել Հայաստանի վանքերուն մէջ կրօնաւորներու բազմութեան եւ անոնց մաքուր եւ օրինակելի կենցաղավարութեան:

Հայ վանականութեան պատմութեան մէջ բազմաթիւ են այն վանական հաստատութիւնները կամ վանքերը, որոնք իրենց յատուկ կանոնական նկարագրին, ճգնաւորական խստակեաց կենցաղին եւ ճգնողական-հայեցողական ապրելակերպին պատճառով կոչուեցան «Անապատ». օրինակ՝ Լիմի Անապատը, Կտուց Անապատը, Սեւանի Անապատը, Սիւնիքի Հարանց Անապատը, Հալիճորի Անապատը, Շնհերի Կուսանաց Անապատը, Մաքենոցի Անապատը, Թանահատի եւ Գլաճորի Անապատները, Տանձափարախի Անապատը, Խորին Անապատը, Սաղմոսավանքը, Եւայլն եւայլն:

Հայ Եկեղեցւոյ պատմութեան մէջ «Անապատ»-վանքերը ունեցած են նաեւ «Ովստ» անուանումն ալ:

Ստ. Օրպէլեան պատմիչը, Սիւնիքի Նահանգին մէջ գտնուող մենաստաններու թուարկումին նուիրուած հատուածը (Գլ. ԿԲ.)

36. Նշ. աշխ., էջ 254:

37. Նշ. աշխ., էջ 255-256: Տե՛ս նաև էջ 285:

38. Կարգաւորութիւն Հասարակաց Աղօրից, Վենետիկ, 1898, էջ 160:

39. Կարգ. Հասարակաց Աղօրից, Նշ. աշխ., էջ 799 (Հինգչարթի, Ե. օր Պետքակուստէի):

մերնագրած է հետեւեալ յստակ բանաձեւումով. «Վանորայք եւ Ուխտ եկեղեցեաց թէ քանի էին յայսմ աշխարհի»:

Բացայայտ է Օրպէլեանին միտքը եւ պատմական իմաստը, որով գիտակցաբար կը տարբերակէ վանական նկարագրի երկու տեսակ հաստատութիւնները:

### «ՎԱՆՔ»

Այս եզրը, դասական հայերէնի մէջ, կը նշանակէ «օթեւան», «իշեւան», «կայան», «քնակարան»: Նոր Հայկազեան Բառարանը կ'աւելցնէ իսկոյն թէ «Վանք կը կոչուին նաեւ մենաստանները, այսինքն կրօնական այն հաստատութիւնները, որոնք «քնակարան միաբանակեցաց» են<sup>40</sup>: Հետեւաբար, կրօնական մտածողութեան մէջ «Վանք» եզրը ստացած է «քնակելի ու կրօնական շինութիւններու համալիր» իմաստը, ինչպէս նաեւ «միասնական կենցաղով եւ կանոնադրութեամբ ապրող վանականներու կամ կրօնաւորներու համայնք»:

Այս բառէն կը յառաջանան «վանական» եւ «վանականութիւն» եզրերը եւ առընչակից յղացքները<sup>41</sup>:

Փաւստոս Բիւզանդացին Եպիփան անունով ճգնաւորի մը մասին կը գրէ, որ «Լեոնյր զերկիրն Ծոփաց վանիւք» կամ «Լեոնյր զերկիրն Սղանեաց վանիրով»<sup>42</sup>: Նոյն հեղինակէն կ'իմանանք որ Սբ. Ներսէս Պարթեւ Հայրապետը Հայաստանի մէջ «Բազմացոյց զկարգս եկեղեցեաց ի շենս եւ յանշէնս. սոյն օրինակ բազմութիւնի կրօնաւորաց»<sup>43</sup>: Ժ. դարու հեղինակ մը՝ Մեսրոպ երէց, կենսադրութիւն մը գրելով Ներսէս Պարթեւի մասին, Փ. Բիւզանդացիի կատարած այս հաղորդումին կապակցութեամբ կը

40. Հմմտ. Նոր Հայկազեան Բառարան, հառ. Բ., Վենետիկ, 1837, էջ 783:

41. Հայերէն «վանական» եզրը հոմանիթ է յունարէնի ՔՈՅՑՆՈՒԹԻՈՆ բառին, որ կը նշանակէ կենակից, ուրիշի կամ ուրիշներու հետ միատեղ ապրող. կազմուած է ՔՈՅՑՆՈՒՌ (Հասարակաց) եւ ՊՈՅՌ (կեանք) բառերէն: «Վանք» կամ «Մենաստան» բառն ալ (այսինքն «քնակարան միանձններու») կը համապատասխանէ յունարէնի ՔՈՅՑՆՈՒԹԻՈՆ բառին, որ կը նշանակէ վայր մը՝ ուրիշտեղ է կեանքը:

Իսկ հայերէն «միանձն» եզրը, որ բնդկանրացած է արդէն «կրօնաւոր» իմաստով, կը համապատասխանէ յունարէն ՄՈՆԱՔՈՒՌ բառին: ՄՈՆԱՌ՝ առանձին, մինալ: ՄՈՆԱՍԹԵՒՌ՝ միայնակեաց, առանձնակեաց, մենաւոր: ՄՈՆԱԽԸ՝ միանձնուէցի: ՄՈՆԱԽԻՔՈՒՌ կամ ՄՈՆԱՍԹԻՔՈՒՌ՝ միանձնական, միայնակեցական կամ կրօնաւորական: Իսկ ՄՈՆԱՍԹԵՐԻՈՒՆ՝ վանք կամ մենաստան:

42. Նշ. աշխ., Ե. 27, էջ 225:

43. Նշ. աշխ., Դ. 4, էջ 86:

գրէ որ Ներսէս Պարթեւ «Տայր հրաման շինել եպիսկոպոսանիսս եւ եղբայրանոցս (վանքեր) մեծամեծս եւ փոքրունս»<sup>44</sup>:

Մովսէս Խորենացին ալ կ'անդրադառնայ այս մասին.- Սր. Ներսէս «Հրամայեաց եւ յամենայն գիւղս վանս շինել, զի լինիցի օտարանոցք եւ տեղի սննդեան որբոց եւ ծերոց եւ անունողաց տածումնն: Ծինել եւ յանապատ եւ յանմարդ տեղիս եղբայրանոցս եւ մենաստանս եւ յատկանձնակաց խրնիթս...»<sup>45</sup>:

Յովհաննէս Կաթողիկոս Դրասիանակերտցի պատմիչը, իր կարգին կ'արձագանգէ Ներսէս Պարթեւ Հայրապետը նոյն գործունէութեան. «Կարգէ վանորպայս օտարանոցս եւ հիւրանոցս եւ տնանկանոցս՝ ի բաղաքս, ի գիւղս եւ յաւանս. այլ եւ յանապատս մենաստանս (անապատ վայրերու մէջ՝ վանքեր) եւ խրնիթս կուսակրօնից եւ միանձնանց յարդարէ»<sup>46</sup>:

Ինչպէս կը նշմարուի, «Վանք»երը եւ «Անապատ»ները իրարմէ անջատ կը յիշատակուին: Որովհետեւ նկարագիրներով իրարմէ կը տարբերէին եւ կը զանազանուէին:

«Վանք» եղրը, իրեւ մենաստան կամ վանական հաստատութիւն իմաստով, գործածուած է գրեթէ բոլոր հայ պատմիչներու կողմէ: Այսպէս, օրինակ, Փաւստոս Բիւզանդացի<sup>47</sup>, Ղազար Փարպեցի<sup>48</sup>, Զենոք Գրակ<sup>49</sup>, Սերէոս<sup>50</sup>, Յովհաննէս Կաթողիկոս Դրասիանակերտցի<sup>51</sup>, Մովսէս Կաղանկատուացի<sup>52</sup>, Ստեփանոս Տարօնեցի Ասողիկ<sup>53</sup>, Ուխտանէս Եպիսկոպոս<sup>54</sup>, Սամուէլ

44. Տէ՛ս «Սոփերք Հայկականք», Հտ. Զ., նշ. աշխ., էջ 39: Հրատարակիչը՝ Հ. Ալիշան, թիւ 112 ծանօթութեան մէջ կը նշէ թէ ուրիշ ձեռագրի մը համաձայն Ներսէս Պարթենի նախաձեռնութեամբ շինուած վանքերուն թիւը «երկու հազար եւ քառասուն» էր, Հմմտ. նոյն, էջ 134: Հմմտ. նաեւ «Սոփերք Հայկականք» Հտ. է, նշ. աշխ., էջ 7-8: ՄԽԻԹԱՐ ՎՐԴԻ ՎԱՆԵՑԻՆ արձագանգելով այս առանդութեան, կը գրէ. «Սուրբն ներսէս կարգեաց...երկու հազար վանս», Պատմութիւն Հայոց, նշ. աշխ., էջ 46:

45. Պատմութիւն Հայոց, Վենետիկ, 1955, Գ. 20, էջ 465:

46. Պատմութիւն, Երևանաղէմ, 1867, գլ. մթ., էջ 61: ՎԱՐԴԱՆ ՎՐԴԻ. ՊԱՏՄԻՉԱՆ ալ կ'անդրադառնայ այս գործունէութեան. «Բարիօֆ կարգաւորէր վաշնարիս մեր, շիմելով վանորպայս եւ օտարանոցս եւ հիւրանոցս եւ հիշաղնացոցս եւ տունս ուրկաց», նշ. աշխ., էջ 46:

47. նշ. աշխ., Ե. գլ. 27, էջ 225 եւ 226. Զ. գլ. 16, էջ 274-276:

48. նշ. աշխ., էջ 37, 39, 460, 461:

49. Պատմութիւն Տարօնյ, Վենետիկ, 1889, էջ 37, 40, 42:

50. Պատմութիւն, Երևան, 1979, էջ 85:

51. նշ. աշխ., պլ. մթ. էջ 61, պլ. ի՞՞ էջ 116, պլ. ի՞՞ էջ 138, պլ. կե. էջ 421:

52. Պատմութիւն Աղուանից Աշխարհի, Երևան, 1983, էջ 40, 57, 91, 212, 218, 321:

53. նշ. աշխ., էջ 83, 174, 176, 185:

54. Պատմութիւն Հայոց, Վաղարշապատ, 1871, էջ 26, 55:

ՔՀՆՅ. ԱՆԵցի<sup>55</sup>, Կիրակոս Վրդ. Դանձակեցի<sup>56</sup>, Վարդան Վրդ. Պատմիչ<sup>57</sup>, Ստեփանոս Օրպէլեան<sup>58</sup>, Թովմաս Վրդ. Մեծոփեցի<sup>59</sup>, Առաքել Վրդ. Դաւրիժեցի<sup>60</sup> եւ ա'յլ հեղինակներ<sup>61</sup>:

**«ԱՆԱՊԱՏ» ԿՈՉՈՒԱԾ ՎԱՆՔԵՐՈՒԻ  
ՄԻԱՅՆԱԿԵՑԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐԻ  
ՀԻՄՆԱԿԱՆ ՑԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ**

Լսինք թէ «Վանք»երն ու «Անապատ» կոչուած վանքերը նոյնը չէին: Երկուքն ալ վանական հաստատութիւններ էին, սակայն՝ հայ վանական մտածողութեան մէջ, միայնակեցական ապրելակերպի տեսակէտէն, անոնք ունէին կանոնական, կրօնական, հոգեւոր եւ կենցաղային տարբեր նկարագիրներ եւ որոշ առանձնայատկութիւններ: Լսինք նաեւ որ մեր գրականութեան մէջ «Վանք»երն ու «Անապատ»ները յաճախ անփութութեամբ նոյնացուած են, ինչ որ սակայն ճիշտ չէ:

Ստեփանոս Մալխասեանի համաձայն, «անապատ»ը «Մարդկային բնակութիւնից հեռու... տեղում հաստատուած վանք (ե), միայնակեցարան կրօնաւորների համար: Անապատի կարգերը աւելի խիստ են քան քաղաքի վանքերինը»<sup>62</sup>: Նոյն բնորոշումը կու տայ նաեւ Հր. Աճառեան. «Քաղաքից հեռու գտնուած վանք» ըսելով<sup>63</sup>:

Սակայն, պատմական իրականութիւնը եւ բացայայտ վկայութիւնները կը մատնանշեն որ քաղաքէ կամ բնակութիւններէ լուսավորութիւններէ:

55. Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893, էջ Ա. եւ Բ., 87,

90, 104, 105, 110, 156 եւ 203:

56. Նշ. աշխ., էջ 114, 80-81, 84, 95, 163, 199, 200:

57. Նշ. աշխ., էջ 37, 88, 89, 98, 105, 129:

58. Նշ. աշխ., էջ 5, 54, 55, 56, 62, 63, 116, 118, 134, 146, 147, 168, 253, 302,

311:

59. Նշ. աշխ., էջ 21, 23:

60. Նշ. աշխ., էջ 254, 285, 347, 348, 350 եւայլն:

61. Օրինակ «Սոփերք Հայկականք», հու. Զ. նշ. աշխ., էջ 39, 41, 86, 116:

նոյն, հու. Ե., նշ. աշխ., էջ 8: ԶԱՐԱՐԻԱՆ ՍԱՐԿԱՐԻԱԳ ՔԱՆԱՔԵՌԵՑԻ

Կ'ըսէ. «Կարողիկոսն Յակոր յանձնեաց ի նա զառաջնորդութիւնն Սաղ-

մոսավանից, զի անապատին եւ վանքին տիրեսցէ», Պատմագրութիւն, հու.

Բ., Վաղարշապատ, 1870, էջ 49: Սաղմոսավանքը անապատ կը կոչէ նաեւ

ուրիշ անգամ, հու. Ա., նոյն, էջ 87:

62. Հայերէն Բացարական Բառարան, հու. Ա., «անապատ» բառի տակ:

63. Հայերէն Արմատական Բառարան, հու., «անապատ» բառի տակ: Նոր Հա-

յկազեան Բառարանը կ'ըսէր արդէն. «Անապատ ասին եւ վանք միաբանից՝

փոքր մի հեռի ի քաղաքէ», հու. Ա., էջ 109:

Հեռու գտնուկիլը պայման չէր եւ ո՛չ ալ բաւարար՝ վանք մը «անապատ» կոչելու։ Կային կանոնական եւ վանական կենցաղակերպի հիմնական առանձնայատկութիւններ։

Կարոյ Ղաֆաղարեան, որոշ հոտառութեամբ մը կը յաջողութիւ մօտենալ հարցին, երբ կը փորձէ ճշտել թէ «Անապատ կոչւում էին միայն խստակեաց հոգեւորականների քաղաքից եւ ո՛րեւէ ա՛յլ բնակավայրից դուրս գտնուող վանքերը, որտեղի կրօնական կարգերն աւելի խիստ էին, քան քաղաքի միջին եղածներինը»<sup>64</sup>։

Հայաստանի վանքերը կառուցուած են այլազան վայրերու եւ դիրքերու վրայ։ Ոմանք ամայի, անբնակ կամ անապատային վայրերու մէջ. ուրիշներ վիհերու նայող կատարներու վրայ. ոմանք լեռնային գագաթներով շրջապատուած բարձրաւանդակներու վրայ, իսկ ուրիշներ՝ անտառախիտ կանանչութիւններու մէջ ծածկուած։

Սակայն, բնակավայրերէ հեռու կամ անապատային ամայութեան մը մէջ գտնուկիլը կանոնական պարտադրութիւն չէր։ Մեզի ծանօթ է, որ բնակութիւններէ հեռու եւ ամայի վայրերու մէջ կառուցուած են միայն «այրերու» յատուկ անապատ-վանքերը, իսկ «իդական սեռ»ի անապատ-վանքերը, ամէնէն առաջ անվտանգութեան եւ ապահովութեան հասկնալի նպատակներով, գտնուած են բնակավայրերու մէջ եւ կամ անոնց մերձակայ։ Այսպէս օրինակ, Հաղբատի Կուսանաց Անապատը կը գտնուի Հաղբատի վանքին մօտ։ Շնէրի Կուսանաց Անապատը կը գըտնուի նոյն գիւղին մէջ։ Հալիճորի Կուսանաց Անապատը կառուցուած է նոյն Հալիճորի գիւղին մէջ<sup>65</sup>։

Հայ վանականութեան պատմութիւնը կը վկայէ թէ վանական կեանքի նկարագիրը կը տարբերէր հաստատութենէ հաստատութիւն։

Հիմնականին մէջ, ուրեմն, ինչի՞ մէջ կը կայանար «Վանք»-երուն եւ «Անապատ»ներուն տարբերութիւնը։

Ա.- էականը ո՛չ թէ վանական հաստատութիւններու վայրն էր բնորոշիչ տարբերութիւնը անոնց «Վանք» կամ «Անապատ» կոչումին եւ նկարագրին, այլ ամէնէն առաջ կը կայանար անոնց կիրարկած «տարբեր» կանոնադրութիւններու եւ այդ կանոնադրութեամբ ալ պայմանաւորուած վանական կենցաղակերպին եւ նկարագրին մէջ։

64. Յովհաննավանքը եւ Յրա արձանագրութիւնները, Երեւան, 1948, էջ 46։

65. Հմատ. ՀԱՄՐԱԹԵԱՆ Մ. Մ., Սիմիքի Ժէ-ԺԷ դարերի նարտարապետական համայիրները, Երեւան, 1973, էջ 9։

Յաջորդաբար, առիթ պիտի ունենամ հրատարակելու աշխատանքներիս մին, որ բացառաբար կը վերաբերի Հայաստանի վանքերուն եւ անապատներու մէջ գործադրութեամբ կիրարկուած կանոնադրութիւններուն կամ սահմանադրութիւններուն, ինչպէս նաև կանոնադիր կամ բարեկարգիչ անձերու կանոնական աշխատանքներուն եւ անոնց դերի մասին:

Առայժմ, կը բաւարարուիմ պատմական շատ հետաքրքիր օրինակով մը միայն:

Թէ վանքերու եւ «անապատ» կոչուած վանքերու կրօնական-վանական-կանոնական կենցաղակերպերը կը տարբերէին իրարմէ, շատ յստակ է, երբ նկատի առնենք, օրինակ, Շատին կոչուած վանքին պատմական ստոյդ պարագան:

Պատմական Սիւնիք նահանգին մէջ գտնուող Շատին կամ Շատիկ վանքը, որ համաձայն Ստ. Օրպէլեան Պատմիչին հիմնուած է 929 թուականին, իսկ վանքի Սբ. Սիոն եկեղեցին ալ կառուցուած 1655ին, նախ գործած է իբրեւ սովորական վանք, սակայն որոշ շրջանէ մը ետք, վանքին միաբանութիւնը կ'որոշէ վանքը վերափոխել «անապատ»ի: Եւ որովհետեւ միաբանները անծանօթ էին անապատ-վանքերու յատուկ կանոնադրութեան, կը դիմեն Ցովհաննավանքի Եպիսկոպոս՝ Ցովհաննէսին, որպէսզի օգնէ իրենց: «Եւ եկին մուղտեսիք յԵղեգնածորոյ ի Շատին անապատէ, կ'ըսէ Զաքարիա Սարկաւագ Քանաքեռոցի պատմիչը, աղաչէին եւ ասէին. մե՞ն ո՞չ գիտեմք զկարգ եւ սահմանի անապատի, դու ե'կ եւ կարգաւորեա՛ զմեզ»: Ցովհաննէս Եպիսկոպոս, որ եօթը տարիներ ապրեր էր Վանի Լիճին Լիմ Անապատ վանքին մէջ եւ քաջատեղեակ էր անապատական նկարագիր ունեցող վանքերու սահմանադրութեան, «Ըստ աղաչանաց նոցա ելեալ գնաց եւ ըստ կարգի անապատի կարգաւորեաց զնոսա ուղղութեամբ եւ ամենայն բարեձեւութեամբ»<sup>66</sup>: Նկարագրի այս փոփոխութենէն ետք է որ Շատին Վանքը սկսած է «անապատ» կոչուիլ:

66. Պատմագրութիւն, նշ. աշխ., Հտ. Գ., էջ 50: «Մաղտես» կամ «Մուղտես» կը նշանակէ «Առանց (եկեղեցական) աստիճանի կրօնաւոր», տե՛ս ՇԱՀ-ԽԱՄԹՈՒԻՆԾԱՆ ՑՈՎՀԱՆՆԷՍ ԵՊՍ., Ստորագրութիւն Կարողիկէ Էջմիածնի եկեղեցու կինգ գւառացն Արարատայ, Հտ. Բ., էջմիածին, 1842, էջ 232:

Շատին կամ Շատիկ անապատի մասին տե՛ս ԱԼԻՇԱՆ ՀԱՅՐ ՂԵՌՈՒՆԻ, Սիսական կամ Տեղագրութիւն Սիւնեաց աշխարիի, Վենետիկ, 1893, էջ 22 և 159: ԵՂԻՍԱՋԱՐԵՍԱՆ Հ., Սպիրոբուլի շղանի կուլտուրայի յուշանամները, Երեւան, 1955: ՀԱՄՐԱՄԹԵԱՆ Մ. Մ., Սիւնիքի Ժէ-Ժէ դարերի նարտարապետական համալիրները, նշ. աշխ.: CUNEO PAOLO, Architettura Armena, Roma, 1988, թիւ 206: Հայկական Հանրագիտարան, Հտ. Ցուց, Երեւան, 1982, էջ 458-459:

«Անապատ» կոչուած վանքերու միայնակեցական խիստ նկարագիրը եւ ապրելակերպը Հայաստանի մէջ, բնականաբար, յառաջացած է «զուտ անապատական» ճգնաւորութեան կենցաղավարումէն, որուն ընդհանրապէս կը հանդիպինք մինչեւ Եղար:

Բ.- Վանական հաստատութեան մը կանոնադրութիւնը, «սահմանք»ը կամ «կանոնական սահմանադրութիւնը» (բանաձեւ մը, որ Մովսէս Խորենացին կը գործածէ, երբ կ'ակնարկէ Սբ. Ներսէս Պարթեւ Հայրապետին եկեղեցական-բարենորոգչական-կանոնական տեսակէտով հաստատած որոշումներուն կամ սահմանումներուն, հմմտ. Գիրք Գ., գլ. ի.) ինքնարերաբար կը բնութագրէ արդէն տուեալ վանքին վանական-միայնակեցական նկարագիրը:

Վանական կեանքի դիմագիծին գլխաւոր երակն է «աղօթքի կեանք»ը հասարակաց՝ բոլոր միաբաններու մէկտեղումով՝ ինչպէս նաեւ Աստուծոյ հետ անձնական տրամախօսութիւնը միաբաններու ներանձնացեալ հայեցողութեամբ (ընթերցում-խոկում-աղօթք ճգնողական երրեակ ընթացքներու շղթայումով):

Եղբ մեր պատմիչները «Անապատ» վանքերու մասին կը խօսին, կը գործածեն քանի մը յատկանչական եւ բնորոշիչ եղբ-բերք՝ բանաձեւեր եւ եղակի արտայայտութիւններ, որոնցմէ կարելի է կուհել կամ հետեւցնել այդ հաստատութիւններուն մէջ ապրող վանականներու հոգեւոր, կրօնական եւ կենցաղային ոգին եւ նկարագիրը: Այսպէս:

- 1) «ՄՇՏԱՊԱՇՏՈՆՔ»
  - 2) «ՄՇՏՆՋԵՆԱԻՈՒՔ»
  - 3) «ԱԱՀՄԱՆԱԻՈՒՔ»
  - 4) «ԽԱՐԱՋՆԱՋԳԵՍՔ» կամ «ՃԳՆԱՋԳԵՍՔ»
  - 5) «ԼՈՒԽԻՔ» կամ «ԼՈՒԽԿԻՔ»
  - 6) «ԽՄԱԿՐՈՆ» կամ «ԽՄԱՄԲԵՐ ՎԱՐՈՒՒՔ»
  - 7) «ՀԵԽԱՑԵԱԼՔ ՅԱՄԵՆԱՑՆ ՓԱՓՈՒԿ ԿԵՐԱԿՐՈՅ»
  - 8) «ՃԱՇԱԿԵԼ ՅԱԻՈՒՐՆ ՄԻԱՆԳԱՄ» կամ «ՄԻԱՆԳԱՄ ՄԻ-ԱՅՆ ՅԱԻՈՒՐ ՃԱՇԱԿԵԱԼ»
  - 9) «ՊԱՐՏ Է ԱՆԱՊԱՏԱԿՈՐԱՅ ՄԻԱՅՆ ԿԱԼ ԵՒ ԺՈՒԺԵԼ Ի ԽՅ»
  - 10) «ԽՈՒՅՑՔ ՀԱՏ ՊԱՏՇԱՃԻ ԱՆԱՊԱՏԻ ԵՒ ՄԻԱՅՆԱԿԵՑԻ... ՆՍԵՄ ԵՒ ՄԹԻՆ ՓՈՔՐԱԳՈՅՆ»
  - 11) «ՅԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ ԽՂԻ ՀԱՆԱՊԱԶ ՏՔՆՈՒԹԵԱՄԲ...»:
- Եւայլ:

**Հոգեւոր,** կրօնական եւ վանական խիստ ներանձնութեան մը յատուկ այս բառամթերքը եւ անոնցմով արտայայտուած ճգնողական կենցաղը կը վերաբերի Հայաստանի «Անապատ» կոչուած վանքերուն միայն եւ ոչ թէ սովորական վանքերուն, որոնց նկարագիրը շատ աւելի մեղմ բնոյթ ունէր:

Մեր պատմիչները, որոնք եկեղեցական ու վանական պատմութեան վերաբերեալ հարուստ նիւթեր, տեղեկութիւններ եւ վկայութիւններ կը հայթայթեն, իսկապէս կը նպաստեն լուսաբանելու եւ միաժամանակ հաստատելու ներկայ աշխատանքովս արծարծուած ընդհանուր նիւթը եւ վարկածը: Այս տեսակէտով, հարկադրուած կը զգամ յատկանշական որոշ բնագիրներ արտագրել հոս, որոնց մէջ բացայայտ կը նշմարուի «Անապատ» կոչուած վանքերու կանոնական կենցաղակերպին «փիստ նկարագիրը»:

1.- Երիցուականքի մասին Օրաբէեան կը գրէ. «Միանձունիք քուով քառասուն՝ մշտնջենաւորք, խարազնազգեստ, լուռք, որք իր զիանքեղունս մշտավառս եւ անշէց յիւրաքանչիւր խղի հանապազ տքնութեամբ վառեալք լինեին բոցով շնորհացն Հոգւոյն»<sup>67</sup>:

2.- **Մաքենոց վանքի մասին.** «...Կրօնաստանն սուրբ եւ յաստուածարնակ առաջինարանն Մաքենոցաց...եւ պայծառանայր յայնն ժամանակի մեծամեծ նգամքի եւ անտանելի խստամբեր վարուի...»<sup>68</sup>:

3.- «...Եւ փոխէ զիանդերն իւր ի մաշկեղէնս եւ յայծայս...զգծուծ հանդերն եւ զիոնշոր ցփսին...»<sup>69</sup>:

4.- **Տանձափարախի կրօնաւորներու մասին.** «Եւ սովա խարազնազգեստ եւ սահմանաւորք»<sup>70</sup>:

5.- **Թանահատի վանքի կրօնաւորներու մասին.** «Որք էին մշտապաշտօնք՝ հեռացեալք յամենայն փափուկ կերակրոց, միայն աշտուն հացիւ եւ լոկ ջրով վնարէին զայէտս իւրեանց՝ եւ զայն յաւուրն միանգամ ընդ երեկոս. լոկիք, հեզաշարժք, որք իր կանքեղունս անշէց կախեալք լինեին յաղօթս զցայգ եւ զցերեկ. եւ պաշտօնք իւրեանց երբեք ոչ խափանէին զցայգ եւ զցերեկ»<sup>71</sup>:

6.- «Երիցու վանք, որք էին մշտապաշտօնք»<sup>72</sup> եւ ուրիշ տեղ՝ անոր միաբանները կը կոչէ «Մշտնջենաւորք»<sup>73</sup>: Դարձեալ

67. Նշ. աշխ., գլ. ԺԹ., էջ 54:

68. Նշ. աշխ., գլ. Լ., էջ 69: Հմմտ. նաեւ գլ. ԽԳ., էջ 171-172:

69. Նշ. աշխ., գլ. ԽԵ., էջ 177:

70. Նշ. աշխ., գլ. ԿԱ., էջ 249:

71. Նշ. աշխ., գլ. ԼԳ., էջ 116-117:

72. Նշ. աշխ., գլ. ԿԱ., էջ 249:

73. Նշ. աշխ., գլ. ԺԹ., էջ 54:

«Հայրն Երիցակ՝ Երիցուվանից մեծ եգոնոմոս...խարազնազգեստ եւ խստակրօն նգնաւոր»<sup>74</sup>: Անդամ մը եւս, նոյն վանքի մասին՝ «...Եւ միանձունեք քուով քառասուն՝ մշտնչենաւորք եւ խարազնազգեստք, լուով, որք իբր զիանքեղունս մշտավասու եւ յանշէջս յիւրաքանչիւր խղի հանապազ տքնութեամբ վառեալք լինեին բոցով շնորհացն Հոգույն»<sup>75</sup>:

7.- Գիւտի վանքի միարաններու մասին. «...Անդադար աղօթիւ իբր սիւն հրենէն կանգնեալ էին յերկրէ յերկինս»<sup>76</sup>:

8.- «Շատանեայ վանք՝ եւ սովոր մշտնչենաւորք»<sup>77</sup> եւ կամ «...ի խստակրօն մեծահոչակ մշտնչենաւորացի ի Շատանեայ վանք»<sup>78</sup>:

9.- «Խոտակերից (sic) վանք, որ Քարկոփ կոչի. եւ սովոր մշտապաշտոնիք»<sup>79</sup>:

10.- Տաթեւի Անապատի մեծ ներկայացուցիչ՝ Գրիգոր Վրդ. Տաթեւացին կը ներկայացուի իբր «Խարազնազգեստ մարմնով» վանական<sup>80</sup>:

11.- Քրիստուկորի Վանքին մէջ կային «Բազում շանացող աղօթիւ, երեքհարիւր խարազնազգեստք» վանականներ<sup>81</sup>:

12.- Դերջանի Խլածորի վանքի մասին Ստեփանոս Տարօնեցին (Ասողիկ) կը գրէ. «Ծողովեալ բազմութեան արանց արդարոց՝ նգնազգեստ, խոնարհագարդ վայելչութեամբ զարդարեալք ... Միանգամ միայն յաւուր ճաշակեալ եւ զովացեալ ջրով... Ոչ ճաշակել ուրուց քան զիասարակաց սեղան...: ԶԴաւթեան նուազսն հնչեցուցանել ի գիշերի եւ ի տուրեցեան հանապագորդեան փառարանութեամբ... Որք խաչակցեալք խաչելոյն Քրիստոսի՝ քաղցի եւ ծարաւով եւ հանապազմենիկ կենօն քաղաքավարեալք...»<sup>82</sup>:

74. Նշ. աշխ., գլ. ԺԹ., էջ 52:

75. Նշ. աշխ., գլ. ԺԹ., էջ 54:

76. Նշ. աշխ., գլ. Ի., էջ 61:

77. Նշ. աշխ., գլ. ԿԱ., էջ 249: «Մշտնչենաւորք» եզրը պէտք է հասկնալ իբր «մշտապաշտոնք» իմաստով. այսինքն միշտ աղօթող, եկեղեցւոյ պաշտօնը՝ ժամերգութիւնները միշտ, անխափան ու մնայուն կերպով կատարողներ: Այսպէս կը հասկնայ նաեւ ԽնձիձեԱՆ ՀԱՅԹ ՂՈՒԿԱՍ, Ստորագրութիւն Հին Հայաստամեայց, Վենետիկ, 1822, էջ 300: Հմմո. նաեւ հոս ծանօթութիւն թիւ 72, 73 եւ 75ի վկայութիւնները՝ այս տեսակէտը փաստացի նկատելու համար:

78. Նշ. աշխ., գլ. Լէ., էջ 146: Նկատի ունենալ որ հեղինակը Շատին անապատ-վանքը կը յիշէ «Մշտապաշտոն» կոչուած ա'լ վանքերու կարգին:

79. Նշ. աշխ., գլ. ԿԱ., էջ 249:

80. ԽԱՅԻԿԵԱՆ Լ. Ս., ժէ. դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ, հոտ. Ա., նշ. աշխ., էջ 3 եւ 104:

81. ՎԱՐԴԱՆ ՎՐԴ. ՊԱՏՄԻՉ, նշ. աշխ., էջ 62:

82. Նշ. աշխ., էջ 175-176:

**13.- Ստ.** Տարօնեցի (Ասողիկ) Պատմիչը, Կարինի Հնձուց Կարմիր Վանքի, Արշարունիքի Կապուտքար Վանքի, Շիրակի Դպրեվանքի եւ Վայոց Ձորի Յախաց Քար Վանքի հաստատութիւններու մասին կը վկայէ. «Միարանական նգնութեամբ անզրաք յամենայն ինքնասիրութեամբ հոգոց, ոչ ստանալ մարդոյ ինքնեան եւ ոչ խերեւէշ, ոչ նաշակել ուրուի քան զհասարակաց սեղանն, ոչ ի մրգաց եւ ոչ ի դալար խոտոյ... եւ գԴաւթեան նուագս հնչեցուցանել ի գիշերի եւ ի տուրնջեան հանապագօրդեան փառարանութեամբ»<sup>83</sup>:

**14.- Առաքել Դաւրիթեցին,** Թուարկելով «անապատ»-վանքի «կարգ եւ սահմանք»ը, (հոս կը խօսի Հարանց Անապատի հաստատութեան առիթով) կը նշէ «թէ պարտ է անապատաւորաց միայն կալ եւ ժուժել ի խցի... եւ բողով զկամս իւր եւ լինել հնազանդ եւ կատարող կամաց առաջնորդին եւ ոչ լինել ումեք ստացուած առանձին, այլ ամենայն ինչ հասարակաց լինել. եւ առաջնորդն հոգացէ զամենայն եղբարց պէտսն, եւ բաշխեցէ ում պիտոյացի. եւ ինչ ոչ ունել ի խցի եւ կամ ուտել. եւ հանապագօր ի տարին պահօք անցուցանել, բաց ի Տարաթ եւ ի Կիւրակէէ եւ ի տէրունական տօնից: Ի սպառ հրաժարեալք ի գինոյ եւ ի մսոյ...»<sup>84</sup>:

**15.- Ա. Դաւրիթեցին,** Սիւնիքի Հարանց Անապատի մասին կը գրէ. «Եւ յօրժամ հարկանեէին զկոչնակ սեղանոյ՝ ապա ամենենքնան ժողովէին ի սեղանատունն՝ եւ միահաղոյն նստէին ի սեղան՝ եւ ուտէին լոելեայն, եւ յօրն միանգամ առնուին կերակուր՝ ի բոլոր տարին. եւ յուտելն զկերակուրն՝ սահմանեցին գիրս ընթեռնուլ...»<sup>85</sup>:

**16.- Հարանց Անապատի կրօնաւորները կը գործածէին ճըգնաւորական համազգեստը՝ յատկապէս «Զսկեմն եւ զցիսին, որ է մազեղէն... ի վերայ մերկ մարմնոյն»<sup>86</sup>:**

**17.- Մեր վանական պատմութեան մէջ հանրածանօթ են Վանի Լիճին մէջ գտնուող Կտուց եւ Լիմ Անապատները: Երկուքն ալ ունէին խիստ ճգնաւորական կամ անապատական խստակենցաղ ապրելակերպ եւ նկարագիր:**

83. Պատմութիւն Ծիեզերական, նշ. աշխ., էջ 176:

84. Պատմութիւն, նշ. աշխ., էջ 256:

85. նշ. աշխ., էջ 258: Հարանց Անապատի վանական կենցաղի, նկարագրի եւ սահմանադրութեան մասին տե՛ս ԵԱՐՏԼՄԵԱՆ ՀԱՅՐ ՏԱՅԱՏ, Ժէ. դարու վանական եւ ուսումնական զարթօնքը Հայաստանի մէջ, «Բազմազէպ» (Վենետիկ), 1997, թիւ 1-4, էջ 77-95:

86. նշ. աշխ., էջ 256-257:

Կը բաւարարուիմ արտագրելով՝ Գէորգ Շէրենցի ականատեսի վկայութիւնը, որ դեռ անցեալ դարուն վերջերը անձամք այցելած էր Կոտուց Անապատ վանքը:

«(Վանքին) Եկեղեցւոյ շուրջ բոլորակի պատում են նեղիկու մութ ֆանի մը նրբանցքներ եւ այդ անցքերի երկու կողքով 20-30ի մօտ մութ ու խաւարչչին խցիկներ, նզնարաններ աշխարհից զրկուած միայնակեցների համար, ուր անդադար գիշեր ու ցերեկ, սաղմու ու նարեկ ի ձեռին, ծնկաշոք մտածում են իրանց հոգւոյ փրկութեան հոգսը...այս թշուառներից ոմանց ո՞չ կերն է յայտնի եւ ո՞չ կեանքը. ամբողջ շարաբը պահս. միայն Շարաբ եւ Կիրակէ օրերում հազիւ իւղի երես տեսնում են: Միս ուտելը, տարուան ամբողջ ընթացքում, հազիւ թէ պատահի մի ֆանի անգամ...»<sup>87</sup>:

Նոյն հեղինակը կու տայ նաեւ բնութագիրը Լիմ Անապատի կանոնական կենցաղին: «Լիմ Անապատում եւս կը տեսնենք այն ամէն անձկութիւն եւ չարքաշ կեանքը՝ որ տեսանք Կոտուց Անապատում: Նմանօրինակ եկեղեցւոյ շուրջ՝ նեղիկ ու մութ անցքեր. երկու կողմից խառն ի խուռն շինուած խցիկներ, միարան նզնազգեացների համար. դրութիւնը, առօրեայ կեանքը նոյնն է, գուցէ եւ սոքա աւելի խստակրօն... Օրական եօթն անգամ ժամերգութիւն, ծոմ ու պահս, գիշերային ժամերգութիւնից յետոյ՝ Եկեսցէ, պապ սաղմուսերգութիւն, ապա, եւայլն ըստ կարգին մինչ առաւուեան աղօքք»<sup>88</sup>:

Հայր՝ Ալիշան կու տայ իր կարծիքը. «Կոտուց կղզի քարածայո եւ բնակարան անապատակեաց միանձանց... եւ լիմ մեծագոյն կղզեացն... անապատաւ միարանից՝ զոր հաստատեաց Ներսէս Վրդ. Մոկացի յամին 1622, եւ միարանքն են իրրեւ 50 քուով, արք խստակրօն, աղօքակացք անձանձիրք, նոյնպէս եւ Կոտուցայն. առ սոսա անթերի պահին նախնեացն կարգեալ սահմանք ժամակարգութեանց եւ օր ըստ օրեայ սաղմոսաց»<sup>89</sup>:

87. Սրբավայրեր, Թիֆլիս, 1902, էջ 72-73:

88. Նշ. աշխ., էջ 77-78:

89. Տեղագիր Հայոց Մեծաց, Վենետիկ, 1853, էջ 53: ԼԱԼԱՅԵԱՆ ԵՐՈՒԱՆԴ Տեղագիր Հայոց Մեծաց, Վենետիկ, 1853, էջ 53: ԼԱԼԱՅԵԱՆ ԵՐՈՒԱՆԴ Նկարագրելով Լիմ Անապատի միարաններուն կենցաղը կը նշէ. «Միանկարագրելով Լիմ Անապատի միարաններուն կենցաղը կը նշէ. «Միանկարագրելով Հայոց պարզ կեանք են վարել, բրանց զգեստը եղել է այծի բանները չափազանց պարզ կեանք են վարել, բրանց զգեստը եղել է այծի մազից խորշը գործած շալ կտոր եւ մի կամ երկու ձեռք սպիտակուց...: Միարանների խցերը... փոքրիկ, խոնաւ եւ մութ սեանեակներ են, ամէն մի միարանի միայն մի սեանեակ է յատկացուած, ուր թէ՝ քնում է եւ թէ՝ ամբողջ միարանի միայն մի սեանեակ է յատկացուած, ուր թէ՝ քնում է եւ թէ՝ ամբողջ անցկացնում. մահմակալներ բնաւ չկան, բնում եւ նստում են նոյնիսկ օրը անցկացնում. մահմակալներ բնաւ չկան, բնում եւ նստում են նոյնիսկ յատակած գետնին, փսիաբի Վրայ», Վասպուրականի նշանաւոր վանքեցյատակած գետնին, փսիաբի Վրայ», Ա. Պրակ, Գիրք իբ., Թիֆլիս, 1912, ըլ.

18.- Դաւրիժեցին կ'ակնարկէ Հարանց Անապատի կրօնաւորներուն յատկացուած անպաճոյճ փոքրիկ սենեակներուն. «Նինեցին եկեղեցի եւ զիուցս ըստ պատշաճի անապատի եւ միայնակեցի, որպէս ցուցանէ գիրք հարանց վարուց եւ այլ նգնաւորաց, նսեմ եւ մթին փոքրագոյն»<sup>90</sup>:

19.- Սիմէռն Վրդ. Այրիվանեցիի մասին կը վկայուի Այրիվանք եւ Զագավանք Անապատներու կապակցութեամբ. «Եկն բնակեցաւ ի մեծափառ սուրբ ուխտն յԱյրիվանս եւ զամենայն կարգս եւ զահմանս ուղղեաց ըստ առաջին սուրբ հարցն, ուխտ եղեալ յամենայն օր ասել ՃԾ. (150) սաղմոսն Դաւթի եւ ամիսափան կատարել զաստուածային պատարագն ի Շարաթ եւ ի Կիւրակէի եւ յամենայն մեծամեծ տօնի... եւ ապա եկեալ բնակեցաւ ի սուրբ ուխտն Զագավանք եւ վերստին կարգեաց զամենայն բարի կարգս եւ օրէնս...: Եւ կանոնս եւ օրէնս հաստատեաց՝ զի արեղայք ի վաճս բնակիցնեն իւրեանց հանդերձիւն, բրդեղէն, մաշկեղէն կամ մազեղէն՝ ըստ առաջնոցն...: Այլ եւ զամենայն սահմանս եւ զկարգ վաճիցն ուղղեաց ըստ առաջնոցն. եթէ բնա-

էջ 87-88: Գրեթէ նոյն վկայութիւնները կը հաղորդէ ՍԱՐԳԻՍԵԱՆ ՀԱՅՐ ՆԵՐՍԿԱ, Տեղագրութիւններ, Վենետիկ, 1864, էջ 278:

ԵՐԵՄԱՆՆ ՏԵԽԱԿԱՆՑ ուղեգերը, որ Կ. Պոլսոյ Պատրիարք՝ Մկրտիչ Խրիմեանի յանձնարարութեամբ 1872-1873ին այցելած է Հայաստանի որոշ շրջաններ եւ պատրաստած մանրամասն հաղորդագրութիւն մը, Կտուց Անապատի մասին կը գրէ, միաժամանակ յստակ արտայայտութեամբ զանազաներով ու տարրերակելով վանքերն ու անապատ-վանքերը. «Կտուց սուրբ անապատի ներսի մարող միարանութիւնը 33 հոգի են...: Անապատի կերակուրը պարզ է. միս, գինի եւ օղի չկայ, օրը մի անգամ կերակուր կ'եփուի, տարուան մեծ մաս պահօք կ'անցուցանեն: ... Սուրբ անապատիս մէջ խիստ առաքինի եպիսկոպոսի եւ վարդապետի առաքինացած են թէ՛ եգնութեամբ, թէ՛ իմաստութեամբ, թէ՛ մեծագործութեամբ եւ թէ՛ շինարարութեամբ...: Կանորէից վարդապետներէն անապատի վարդապետները առաւել սրբակրօն, քաղաքավար, առաքինութիւնից նախանձաւոր են (շատ հետաքրքրական է տեսնել որ 1870ական թուականներուն՝ տակաւին երկու տարրեր նկարագիրներ ունեցող վանական հաստատութիւններուն զանազանութիւնը ընող կայ, ինչ որ մեր հետապնդած վարդապետ զեռ աւելի կը հասատէ, Հ. Տ. Ե.): Նրամի՛ թէ ազգի վարդապետարանն անապատին լինէ, այն է՝ բոլոր ժառանգաւոր կուսակրօն վարդապետ անապատաց մէջ կուսակրօնութեան եւ վարդապետութեան ուսումն առնելով Հայաստանի վիճակաց մէջ վանահայրութեան եւ առաջնորդութեան պաշտօն վարէիմ... Անապատի մէջ սակաւապետութիւն, ժուժկալութիւն եւ չարքաշութիւն գործնական կերպի ուսանելով՝ ժողովրդեան վերայ ծանր բնո չէին լինէր», Ճանապարհորդութիւն Բարձր Հայք եւ Վասպուրական (1872-1873), Երեւան, 1991, հրտկ. Հ. Պողոսեան, էջ 250-253:

90. Պատմութիւն, նշ. աշխ., էջ 252:

կիչք որ լինին ի մի խորհուրդ եւ մի բան եւ մի գործ. այսինքն երեք տեղ՝ ի ժամատեղն, ի հացատեղն եւ ի բանատեղն (այսինքն՝ կրօնաւորները պէտք է որ միասին ու միարան գտնուին ենենքույ, սեղանատան եւ աշխատավայրի մէջ)՝<sup>91</sup>:

20.- Վերջին օրինակ մը եւս՝ որ Սեւանի Անապատն է:

Առաքել Վրդ. Դաւրիժեցին կը յիշէ Կարապետ Եպիսկոպոս էջմիածնեցի մը, որ ժէ. դարուն Սեւանի կղզիին վրայ «Ծինեաց անապատ»<sup>92</sup>:

«Եկից միակեցունիք յանապատէն... մնաց անդ. մշտամատուուն իւ լավուու մնօք առօք է»<sup>33</sup>:

Ուրիշ հեղինակ մը, Սեւանի Անապատի վանական կենցաղի մասին կու տայ Հետեւեալ վկայութիւնները. «Զօր հանապազ ի մէջ գիշերի վաղայարոյց լեալ՝ հեշեցուցանեն զզանգակն, եւ երամովին նժողովին յեկեղեցւոց... եւ սկսանին ասել զմիականն սաղմու ... ապա ... գնան իւրաքանչիւրն ի սեանեակս իւրանց, ուր զառանձնականն ասեն զաղօքս ըստ կամաց: Գումարին յերկրորդ ժամուն, եւ ասեն զծաշուն, երգօք եւ մեծ արօքիւ պահոց, ապա գնան ի նաշել, ուր ընթեռնու ոմն ի նոցանէ զվարս հարանց սրբոց, որում ունկնդիր լինին լոելեայն նաշակելով զպարգևւսն Աստուծոյ: Եւ զինի քանի ժամուց անցանելոյ զերեկոյեանն սկսանին...: Հասարակարար յաւուրն միանգամ ուտեն զկերակուր, կազմեալ ի լուրիայէ, յոսպան եւ այլ ընդունդինաց, եւ գրեթէ զամս ողջոյն պահեն, բաց ի Շարաքէ եւ ի Կիւրակէէ...: Ի սաստիկ ձմերան ոչ վառեն երբեք զիուր ի սեանեակս իւրանց...: Զգեստք մարմնոց նոցին են խարազն, սկըսեալ ի վանահօրէն մինչեւ ցյետինն միօրինակ...: Ամէն ինչ հասարակաց է»<sup>44</sup>:

- ԱԼԻՇԱՆ ՀԱՅՐ ՂԵԽՈՆԴ, Հայապատում, հտ. Գ., Վենետիկ, 1901, էջ 218-219:
  - Պատմութիւն, նշ. աշխ., էջ 253: Պատմիչին խօսքերը կը վերաբերին Սեւանի միքարանութեան վերակազմութեան եւ բարեկարգութեան, որով հետեւ նախապէս հիմնուած էր՝ ժ. զարուն, Մաշտոց Վորու. Եղիկարդեցիի կողմէ, համաձայն Ստ. Տարօնեցիի (Ասողիկ), ուր կը կիրարկուէր Պուռք Բարսեղ Կեսարացիի վանական կանոնադրութիւնը, նշ. աշխ., էջ 160:
  - ԶԱՔԱՐԻՄ ԱԼԵՔՍԱՆԴՐԱԳ ՔԱՆԱԿԻ ԱՆԱՊԵՏԻ ԱՆԱՊԵՏԻ, Պատմագրութիւն, հտ. Ա., նշ. աշխ., էջ 83:
  - ԶԱՔԱՐԻՄ ՎԱՐԴԱՊԵՏ ՏՓՂԻՍԵՑԻ, Պատմութիւն Սեւանայ Վանիկն, Հրտկ. 8. Քիւրտեան, տե՛ս «Հասկ» (Լիբանան), 1974, Սեպտեմբեր-Հոկտեմբեր, էջ 351-352: Բնագիրը զգի առնուած է հաւանօրէն 1800ի սկիզբ-նելը. Հմտու. նոյն, էջ 242: Այս պատմութենէն օգտուած է նաև Շահ-խաթունեան Ցովհաննէս եպիկոպոս, տե՛ս Ստորագրութիւն Կաթողիկէ իշխանութիւն եւ հինգ գաւառացն Արարատայ, հտ. Բ., Էջմիածին, 1842, էջ 229-232:

Գ-. Համաձայն Մ. Հասրաթեանի, հետեւելով Երուանդ Վրդ. Տէր-Մինասեանցի մէկ մատնանշումին, Անապատ կոչուած վանքերը ունէին ճարտարապետական առանձնայատկութիւն մը, որ կանոնական բնոյթ ունեցած ըլլալու է: Այսինքն՝ «Դա այն է, որ անապատներն ունեն մէկ պաշտամունքային կառուցուածք: Մէկ եկեղեցի ունենալը բնորոշ է անապատներին դեռ վաղ միջնադարից սկսած, եւ Հայաստանի բոլոր անապատների համալիրները, կառուցուած տարբեր ժամանակաշրջաններում ու տարբեր պատմական նահանգներում, հաստատում են այս կանոնի պարտադիր բնոյթը: Սիւնիքի Ժ. դարի անապատները նոյնպէս, առանց բացառութեան, ունեն մէկ պաշտամունքային կառուցուածք: Այս օրինաչափութիւնը իր որոշակի կնիքն է դրել ուշ միջնադարի համալիրների ընդհանուր յօրինուածքների վրայ, որոնք կազմակերպուած են մէկ «դոմինանտ»ի շուրջ»<sup>95</sup>:

Ճարտարապետական այս մատնանշումի ետին, որուն կրօնական մեկնութիւնն կամ բացատրութիւն մը ցարդ չեն տուած ճարտարագէտները, աստուածաշնչական, կրօնական եւ պաշտամունքային մասնայատուկ նպատակ մը կը փորձեմ նշմարել: Այսինքն, շատ հաւանական կը նկատեմ, որ «պաշտամունքային մէկ կառուցուածք»ը կամ «վանական մէկ եկեղեցին» կը հետապնդէր բոլոր վանականները հաւաքել միայն «մէկ տեղ», որպէսզի «միատեղ» ու «միասին» կամ «հաւաքաբար» կատարեն ծիսական-աղօթիքական պաշտամունքները (ժամերգութիւն, պատրագ եւ հաղորդութիւն), ինչ որ վերի մէջբերուած պատմական հաղորդումներէն իսկ ակնյայտ է եւ լիովին նաեւ համապատասխան քրիստոնէական ու եկեղեցական աւանդական մտածողութեան եւ մեզի ծանօթ սովորութեան:

## ՀԱՄԱԴՐՈՒԹԻՒՆ ՄԸ «ԱՆԱՊԱՏ» ԿՈՉՈՒԱԾ ՎԱՆՔԵՐՈՒ ՄԻԱՅՆԱԿԵՑԱԿԱՆ ԽԻՍՏ ՆԿԱՐԱԳՐԻ ԴԻՄԱԳԻԾԻՆ

Յարդ մէջբերուած պատմական վկայութիւններէն բացայայտ կը դառնայ, որ «անապատ» կոչուած վանքերուն կրօնաւորական կենցաղակերպը տարբեր էր սովորական վանքերէն եւ հիմնուած էր վանական խստակենցաղ ապրելակերպի մը սկըզբունքներուն վրայ:

95. Սիւնիքի Ժ. դարերի նարտարապետական համալիրները, նշ. աշխ., էջ 15:

ինչպէս այս գրութեան մէջ տեսանք նախապէս, առաջին ու բնորոշիչ եղրը՝ «անապատ» կոչուած վանքերու կապակցութեամբ, «մշտապաշտօն» բացատրութիւնն է:

Այս եղրը ուրիշ բան չի նշանակեր, եթէ ոչ «միշտ աղօթող», եկեղեցւոյ «պաշտօն»ը՝ այսինքն կրօնական ու հոգեւոր պաշտամունքները, յատկապէս ժամասացութիւնները կամ ժամերդութիւնները միշտ կատարող: Անիկա կը համապատասխանէ յունական «Աքոյ'մերոս» եղրին, որուն իմաստն է «անքուն», «աննինց», «հսկող»: Յունական այդ բառին մէկ փոփոխակն է Ե. դարուն հայերէնի մէջ կիրարկուած «ակումիտ» կամ «ակիւմիտ» բառը, որուն իմաստը այսպէս կը բացատրէ Նոր Հայկազեան Բառարանը.- «Անհանգստից վանք. այն էր Կարգ Միանձանց անդադար աղօթողաց զցայգ եւ զցերեկ փոփոխ պաշտամամբ, ուր էր եւ վարժարան իմաստութեան, ուստի ելանէին մեծանուն բարունք կամ մեծիմասս վարդապետք»<sup>96</sup>:

Մ. Խորենացին Սահակ Պարթև Կաթողիկոսի մասին կը գրէ. «Ամենայն առաքինութեանց հարցն նմանեալ, աղօթիցն մասամբ առաւելեաց: Քանզի ստացաւ աշակերտու վարչուն ըստ նմանութեան մայրաքաղաքացն սպուտէից, արք կրօնաւորք, խարագնազգեստք, երկաքաղաքանք, բոկագնացք, որ յար ընդ նմա շըրջէին, որով մշտնշնաւոր պաշտմամբ կատարէր զկանոնն, որպէս զայն՝ որ յանապատսն էին...»<sup>97</sup>:

Անգամ մը եւս ուշադրութեամբ հետեւինք Ստ. Օրպէլեանի Թանահատի վանքին ներանձնական կենցաղի նկարագրութեան. վանականները, կ'ըսէ ան, «Եկին սահմանաւորք, մշտապաշտօնք, հեռացեալք յամենայն փափուկ կերակրոց, միայն աշտուն հացին եւ լոկ ջրով վնարէին զակտս իւրեանց՝ եւ զայն յաւուրն միանգամ ընդ երեկս, լոկիք, հեզաշարժք, որք իբր կանթեղունս անշէցս կախեալք լինէին յաղօթս զցայգ եւ զցերեկ. եւ պաշտօնք իւրեանց (եկեղեցական ու ծիսական արարողութիւններուն կ'ակնարկէ. Հ. Տ. Ե.) երբեք ոչ խափանէին զցայգ եւ զցերեկ» (տե՛ս հոս ծանօթութիւն թիւ 71):

96. Հո. Ա., Վենետիկ, 1836, էջ 27: «Ակումիտ» բառը գործածած են Կորիւն, Մ. Խորենացի եւ ուրիշներ:

97. Պատմութիւն Հայոց, Վենետիկ, 1955, Գ. 49, էջ 543: Գրիգոր ՄԱԳԻՍՏՐՈՍ, իր նամակներէն մէկուն մէջ, հետեւեալը կը գրէ Սանահինի կրօնաւորներու խստակենցաց ապրելակերպի մասին. «Քանզի ոմամթ ի ձենջ ի մորքուց փայտից զգեստաւորեալ ի կերակուրս մարդկայինս ոչ հպելոց, այլիւ յոտուվք վայրենի շատացեալք եւ ոմամթ մաշկեօք միայն եւ առանց պարեգուի եւ զգեստու զտապ ամարայնոյն եւ զսառնամանեացն օդոյ դժնդակութիւմ նմերայնոյ եւ իհւսիսային յինքն կրեալ, եւ գետմախշտի

Այս եւ ա՛յլ պատմիչներու քանի մը տողերուն մէջ իսկ յստակ կը բացայայտուի նշանակութիւնը «անապատ» կոչուած վանքերու «մշտապաշտօն» հասկացողութեան:

Սեւանի անապատ-վանքին մէջ կիրարկուած ամէնօրեայ կանոնական ժամերգութեան ամբողջական պատկերն ալ, եթէ աչքի առջեւ ունենանք, դարձեալ ըմբռնելի պիտի դառնայ «մըշտապաշտօն» բառին իմաստը եւ անոր խիստ նշանակութիւնը<sup>98</sup>:

Ուրեմն, պատմական վկայութիւնները իբրեւ կոռւան ընդունելով, Հայաստանի մէջ վանք մը «մշտապաշտօն» կը նկատուէր, եթէ անոր վանական գրաւոր կամ աւանդութեամբ պահուած կանոնական սահմանադրութիւնը կը պահանջէր որ հոն համախմբուած եւ միասնաբար կենցաղավարող միաբանները «լիովին» կամ «ամբողջութեամբ», «ամէն օր» կանոնաւորապէս միասին կատարէին հայ եկեղեցւոյ սահմանած բոլոր ժամաստցութիւններու կարգը: Ժամերգութիւնները, 150 սաղմոսներու «սաղմոսերգութեամբ», զանազան աղօթքներով ճոխացած, աղօթական եւ հայեցողական «ամէնօրեայ պաշտամունք» մըն է: Քրիստոնէական ընդհանուր, վանականութեան մէջ՝ ժամերգութիւնը, այսինքն միասնաբար կատարուած սաղմոսերգութիւնը ամէնէն տարածուած ու կիրարկուած սովորութիւնն էր:

տարտամեալ, եւ սովու եւ ծարաւու համբերեալ... զի մտանել կարասցէ զնեղ դուռն.... Եւ ոմանք մերկէ եւ բոկանիք, եւ ամենազիշը սաղմոսերգութեամբ, հեզք, եւ հանդարտ եւ լռեալք..., հմմտ. Թղթեր, Աղեքսանդրապոլ, 1910, էջ 137-138:

98. Սեւանի մէջ «կրօնաւորական կեանք»ը եւ հոն կիրարկուած «ժամերգութեան կարգը» ամբողջութեամբ նկարագրած է ՅՈՒՆԻԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ, տե՛ս «Ալրարատ» (ամսագիր, էջմիածին), 1906, Յունիս-Յուլիս, էջ 616-628: Հմմտ. նաեւ ԼԱԼԱՅՑԵԱՆ ԵՐՈՒԱՆԴ, Սեւան, տե՛ս «Ազգագրական Հանդէս» (եռամսեայ, Թիֆլիս), 1908, թիւ 1 (Գիրք Ժե.), էջ 68-72:

Ինձինեան Հայր Ղուկաս եւ Ամասունի Հայր Կարապետ «Մշտապաշտօն» կը նկատեն այն վանքերը, ուր մնայուն կերպով, գիշեր-ցերեկ անդաղար, միաբանները եկեղեցական-ծիսական հասարակաց ժամերգութիւնները հերթականութեամբ (իտալերէն և լրցո) կը կատարէին, հմմտ. AMADOUNI P.G., *Monachismo (Armeno)*, San Lazzaro, Venezia, 1944, էջ 136. իսկ ինձինեան Հ. Ղ. «Ուրբ փոփոխ կարգադրութեամբ՝ մի դասն զկնի միւսոյ դասուն փոխանակելով միշան կատարէին զպաշտօն Աստուծոյ. նմին իրի կոչեցան Մշտապաշտօն», տե՛ս Հնախօսութիւն, հու. Գ., նշ. աշխ., էջ 207: Ուրիշ հեղինակ մը, ՈՍԿԵԱՆ Հ. Հ., այս վարկածը այդքան ալ ընդունելի չի գտներ. «Վասն մը կարելի է մշտապաշտօն համարիլ, ուր ինչպէս կիմի եւ Սեւանի մէջ, ժամերգութիւնները եւ աստուածային պաշտամունքները լիսպէտ շարունակարար ու անդարբում կը կատարուէիմ», Վասպորականի-Վանի Վանքերը, հու. Գ., Վիեննա, 1947, էջ 1047: Մենք մեր կարծիքը եւ համոզումը յայտնեցինք այս մասին:

Իսկ աղօթքը, միասնաբար թէ առանձնաբար կատարուած (յիշել «Յիւրաքանչիւր խզի հանապազ տքնութեամբ» բացատրութիւնը», մանաւանդ վանական ներանձնացեալ կենցաղէն ներս, առաջին ու հիմնական պայմաններէն ու գործադրութիւններէն մէկը կը նկատուի դէպի «աստուածտեսութիւն» առաջնորդող<sup>99</sup>:

Բնականաբար, այս հասկացողութիւն մեզ կը տանի նախքրիստոնէական վարդապետութեան սկզբունքներուն եւ յետոյ վանական կամ միանձնական կենցաղի «միասնական» եւ «անձնական» կենցաղավարումի նշանակութիւններուն. իսկ մեր պարագային՝ մեզ կը տանի նաեւ ՀԱՅ ՎԱՆԱԿԱՆ ՀՈԳԵԿԱՆՈՒԹԵԱՆ հասկացողութիւններուն եւ անոր յատուկ աստուածաբանութեան: Մակայն, դժբախտաբար «Հայ Վանական հոգեկանութիւնը «monastic Spirituality» ցարդ ուսումնասիրուած չէ: Հայ աստուածաբանութեան ու հայ վանականութեան ոգիին եւ ըմբռուումներուն հետ կապուած նիւթ մըն է անշուշտ, որուն ընդարձակ հետազոտութեամբ մը առիթ պիտի ունենամ անդրադառնալու յաջորդաբար:

Անշուշտ, «մշտապաշտոն» եղրը միակը չէ «անապատ» կոչուած վանքերուն վանական կեանքը բնորոշող: «Խարազնազգեստք», «լուռք» կամ «լոիկք», «հեռացեալք յամենայն փափուկ կերակրոց» եւ «ծաշակել յաւուրն միանգամ», «կալ եւ ժուժել ի խցի», «յիւրաքանչիւր խզի հանապազ տքնութեամբ» եւ «խուցք ... նսեմ եւ մթին փոքրագոյն» բացատրութիւնները դիւրաւ հասկնալի արտայայտութիւններ են վանական-ճգնողական եղրաբանութեան մը մէջ: Կը մնայ միայն «Մշտնջենաւորք» եւ «Սահմանաւորք» եղրերուն բովանդակած գործադրութիւններու նշանակութեան մասին անդրադառնալ հակիրճ կերպով:

Վանականին կամ կրօնաւորին աշխարհէ հրաժարումը եւ նուիրումը Աստուծոյ՝ «մնայուն», այսինքն «մշտնջենական» նկարագիր մը ունէր: Նուիրումը ետպարձ չունէր: Ժամանակաւոր վանական դառնալ կարելի չէր: Այս էր հին ու միջնադարեան վանական առողջ մտածողութիւնը: Պարտաւի եկեղեցական ժողովը, օրինակի համար, կ'անդրադառնայ այս մասին. «Կրօնաւոր, որ առեալ է զկրօնս սրբութեան եւ տեղափոխ լինի յուխտէ յուխտ՝ արգիլեալ լիցի, եւ մի՛ ո՛ք իշխնեցէ զայնպիսին ընդունել, այլ ուր ընծայեցաւն Քրիստոսի ի նմին տեղի կատարեսցէ զառաքինութեան հանդէս»<sup>100</sup>: Իսկ «Յաճախսապատում» կոչուած

99. Այս նիւթին առոնչութեամբ օգտաշատ պրատում մը կատարած է LOSSKY VLADIMIR, *Théologie mystique de l'Eglise d'Orient*, Paris, 1944.

100. Հմմատ. AMADOUNI P. G., *Monachismo*, նշ. աշխ., էջ 53 եւ Տէ՛ր-ՄինԱՍԵՆՆՅՑ ԵՐՈՒԱՆԴ, Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, Հռ. Ա., էջմիածին, 1908, էջ 283-284:

ուերուն սրբազան հեղինակին համաձայն՝ «Որ որոշին եւ մեկնին ի միարանութենէ եղբայրութեանն, եւ զիւղ սիրոյն ոչ ունին, նոքա նմանեալք են յիմար կուսանացն, որոց փակի առագաստն յաղագս շիջանելոյ հարսանեկան ջահիցն»<sup>101</sup>:

Ասիկա էր «մշտնջենաւոր» եղրին վանական կենցաղին նշանակութիւնը եւ այս հիմնական պատճառով ալ անապատվանքերը կրեցին նաեւ «Մշտնջենաւորաց» կոչումը (Ստեփանոս Օրպէլեան՝ Ճգնեալ... եւ ի խստակրօն մեծահոչակ մշտնջենաւորանցին ի Շատանեայ վանքն», նշ. աշխ., գլ. Լէ., էջ 146):

Իսկ «Սահմանաւորք» եղրը կ'առընչուի անկասկած վանական «աղքատութեան» կամ կրօնաւորին «սեփականազրկուած ըլլալ»ու հանգամանքին: Կրօնաւորները իրաւունք չունէին սեփականութեան: Ամէն ինչ հասարակաց էր: Ստեփանոս Տարօնեցին (Ասողիկ) Ժ. դարուն Հայաստանի մէջ հիմնուած կամ հիմնովին նորոգուած վանքերուն կրօնաւորները կը կոչէ «հաւասարակեացք» եւ «Կանոն կարգի ունելով զահամանադրութիւն սրբոյն Բարսդի հայրապետին մեծի... քէ էր նոցա ամենայն ինչ հասարակացք»<sup>102</sup>:

Կիրակոս Վրդ. Գանձակեցին կը հաղորդէ թէ Կիլիկիոյ Լեւոն Թագաւորը ժողով մը գումարել կու տայ Սիսի մէջ, ուր կը սահմանուին որոշ օրէնքները: Զ. եւ Հ. օրէնքները կ'ըսեն՝ «Կրօնաւորաց միս ոչ ուտել» եւ «...Միաբան կալ ի վանս եւ առանձին իրս ոչ ստանալ»: Կամ Թեղենեաց վանքի Տուրքիկ վանահայր Վարդապետը «Բարիօք կարգաւորեաց զվանքն՝ զամենայն ինչ հասարակաց լինել եւ առանձին ոչինչ ստանալ»<sup>103</sup>:

Սիւնիքի Հարանց Անապատի կանոնադրութեան մէջ ալ կը սահմանով «Ոչ լինել ումենք ստացուած առանձին, այլ ամենայն ինչ հասարակաց լինել»<sup>104</sup>:

101. Վենետիկ, 1954, Ժառ հՊ., էջ 241:

102. Պատմութիւն Տիեզերական, նշ. աշխ., էջ 181. Հմմտ. նաեւ էջ 174:

103. Համառու Պատմութիւն, նշ. աշխ., էջ 83 եւ 84. Հմմտ. նաեւ Խնձիծեան ՀԱՅՐ ՋՈՒԿԱԾ, Հնախօսութիւն, Հտ. Գ., նշ. աշխ., էջ 207-208:

104. ԱՌԱՔՆԵԼ ՎՐԴ. ԴԱՎԻԴԻԾԵՑԻ, նշ. աշխ., էջ 256:

Ժ՞-Ժէ դարերուն, որոնք Հայաստանի համար եղան պատմաքաղաքական առումով իսկապէս աղիտալի եւ ազգավնաս ժամանակաշրջաններ, քանդուեցան Հայաստանի գրեթէ բոլոր վանական հաստատութիւնները եւ ցրուեցան անոնց միաբանութիւնները: Եւ երգ ԺԷ. դարուն, բարենպաստ պայմաններ եւ հնարաւորութիւններ ստեղծուեցան վերականգնելու երթեմնի վանքերը կամ մենաստանները, արդէն մոռցուեր էին անապատվանքերու «անապատական ապրելակերպ»ը եւ անոնց յասուկ կանոնադրութիւնը: Վանքերէն շատեր սկսան գործել, սակայն «անապատվանքեր»ը գրեթէ չքացեր էին:

**Փաւստոս Բիւզանդացին կ'ընդգծէ թէ անապատականները «Վասն սիրոյն Աստուծոյ յաշխարհէ էին մեկնեալ... անինչք, անստացուածք...»<sup>105</sup>:**

**Կ'եղրակացնեմ:** Մեր պատմիչներուն կողմէ կիրարկուած «ասհմաննաւոր» եղրին հոգեւոր ու վանական հասկացողութեան նշանակութիւնը՝ միայն աշխարհէ հրաժարումի «կամաւոր աղ-քատութեան» կարելի է զօղել: Ուրիշ խօսքով, այդ եղրը կրօնաւորներու «անինչք», «անստացուածք» կամ անձնական ո'րեւէ սեփականութենէ զուրկ ըլլալու հանգամանքն է որ կ'ընդգծէ:

**Փակելէ առաջ այս աշխատանքը, որ անկասկած որոշ չափով պիտի նպաստէ Հայ Վանական Հոգեկանութեան ապագայ ուսումնասիրութեան մը, պիտի ուզեի կարեւոր ճշտում մը եւս կատարել՝ միշտ հիմնուած պատմական անվիճելի աւանդութեան մը վրայ:**

Մեր վանական պատմութեան դէմ մեղանչում մը կրնայ նկատուիլ, եթէ ենթազրենք եւ ընդունինք որ Հայաստանի «անապատ» կոչուած «հոգեւոր եւ կրօնական խիստ դիմագիծ» ունեցող վանքերը միայն զուտ կրօնական կամ ճգնողական կեանքի նուիրուած հաստատութիւններ էին: Մեր մէջ, վանքերէ կամ վանական ո'րեւէ տեսակի նկարագիր ունեցող հաստատութիւններէ «անկախ» դպրոց, դպրանոց, կրթարան, ուսումնական ծրագիր եւ գործունէութիւն ունեցող ուսումնավայր կամ վարդապետարան, գոնէ որքան ծանօթ է ինծի, գոյութիւն չէ ունեցած մեր միջնադարեան ամբողջ պատմութեան ընթացքին:

Թէեւ անոնք ճգնողական, հայեցողական կամ ներանձնական խիստ նկարագիր եւ առօրեայ կենցաղի մը խիստ գործադրութիւնը ունեցող վանական հաստատութիւններ կը նկատուին, սակայն չեն բաւարարուած անով. ստեղծած են միաժամանակ ուսումնական պահանջ, անհրաժեշտութիւն, հետաքրքրութիւն, աշխատանք եւ գործունէութիւն: Նոր Հայկազեան Բառարանը, ինչպէս տեսանք նախապէս, երը «մշտապաշտոն» եղրը կը մեկնաբանէր, կ'ըսէր. «Կարգ միանձանց անդադար աղօրողաց զցայց եւ զցերեկ փոփոխ պաշտմամբ, ՈՒՐ ԵՒ ՎԱՐ-ԺԱ.ՐԱՆ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ, ուստի ելանէին մեծանուն բարուեք կամ մեծիմաստ վարդապետք»:

**Ցաւելեալ մեկնաբանութեան չի՝ կարօտիր վերի հաստատումն:**

**Բազմաթիւ ու բազմաթիւ օրինակներէն՝ կը բաւարարուիմ միայն երկու ակնարկներով:** Մաշտոց Եղիվարդեցի ճգնասուն

105. Պատմութիւն Հայոց, նշ. աշխ., դպր. Զ. Գ. Ժ. Ժ. , էջ 274-275:

**Վարդապետը** (թ. դար), որ պատմական վկայութիւններու համաձայն հռչակուած էր իր «ճգնողական կենցաղով եւ իմաստասիրական արհեստով» եւ «Մեկնեալ էր ի կերակրոց եւ ի բոլոր հեշտութեանց աշխարհիս», Սեւանի մէջ կը հիմնէ խիստ նկարագիրով անապատ-վանք մը, բայց նաեւ «ուսումնասէր անձանց վարժարանի»<sup>106</sup>:

Յովհաննէս Երզնկացի Պլուղ մեծ Վարդապետը իր նախնական կրթութիւնը ստացած էր Եկեղեց գաւառի Սուրբ Մինասի Անապատին մէջ, որու մասին ինքը կը վկայէ հետեւեալ խօսքերով. «Իսկ շնորհ ողորմութեանն Աստուծոյ, գթացեալ առ մեզ... հասոյց ի լեառն հանգստեան սր. Լուսաւորչին մերոյ Գրիգորի, յանապատն, որ ընդ հովանեալ նորին, յորում ի մանկական հասակի էաք վարժեալ յուսումն դպրութեան, յանապատն՝ որ անուն Սր. Մինասի»<sup>107</sup>:

Հետեւաբար, Հայաստանի «անապատ» կոչուած վանքերը միայն ճգնաւորական հիմնարկութիւններ չին: Հայ եկեղեցական ու վանականութեան պատմութիւնը կը վկայէ որ ճգնողական խիստ դաստիարակութիւն ու կրթանք եւ կրօնաւորական կենցաղ ու կարգապահութիւն ունեցող վանականները խոր գի-

106. ՄԱՆՈՒԷԼ ՎՐԴ. ԿԻՐԱՄԻՒԽԵՆՑԱՆԵՑԻ, Պատմութիւն անցից անցելոց Սեւանայ Վանուց, Վաղարշապատ, 1871, էջ 20: Առ. Տարօնեցիի (Ասողիկ) վկայութեամբ՝ Մաշտոց Վրդ. Եղիվարդեցին Սեւանի համար կը ստունայ «Ճբազմութիւն գրոց սրբոց զի լուսաւոր եղիցին աչք ուուուց», հմմտ. Պատմութիւն Տիրեցրական, նշ. աշխ., էջ 180: ՕՐՄԱՆՆԱՆ ՄԱՂԱՔԻՆ, Ազգապատում, Բ. տիպ., Հա. Ա., Պէյրութ, 1959, էջ 1013-1014: Ա.Ա.ՌԵՆ Հ.Ռ., Անձնանունների Բառարան, Հա. Գ., Պէյրութ, 1972, էջ 215-216: ՂԱԶԱՐԵՆԱՆ Ա. Հ., Դանիել բարունապետ եւ Սեւանի Դարոցը, տե՛ս «Պատմաբանասահրական Հանդէս» (Երեւան), 1986, թիւ 3, էջ 99-107:

ԺԹ. դարու սկիզբները շատ հետաքրքրական հանգրուանէ մը կ'անցնին Սեւանի Անապատին միաբանները. անոնք կը խորհին, կը ծրագրեն Սեւանի վանքին անապատական-ճգնողական խիստ նկարագիրը փոխել, սակայն... «ԺԹ. դարի սկիզբներից, Սեւանի Անապատում առաջանում է որոշ աշխուժութիւն: Միտք է ծագում նոյնիսկ Սեւանում հիմնել Վենետիկի Մինիթարեան Միարանութեան նմանուող խոշոր կեդրոն, որի անդամներից էր լինելու Խաչատուր Արքվանը: Զեայած այս ծրագիրը չի իրականանում, սակայն շօշափելի աշխատաթիւներ են կատարում, մանաւանդ ձեռագրերի հաւաքման առումով», տե՛ս Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան մասնեադարանի, Հա. Ա., Երեւան, 1984, կազմեցին Օ. Եղանեան, Ա. Զէյթուննեան, Փ. Այնթարեան, էջ Ժէ:

107. ՄՐԱՊԵԱՆ Ա.ՐՄԵՆՈՒԷԼԻ, Ցովհաննեն Նրգմկացի Պլուղ (կեանքը եւ գործը), Երեւան, 1993, էջ 31: Հմմտ. նաեւ ՈՍԿԵԱՆ Հ. Հ. Բարձր Հայքի Վանքերը, Վիեննա, 1951, էջ 95-96:

տակցութեամբ տոգորուած հոգեւորականներ էին՝ ընտիր ու նուիրեալ սերունդներ պատուաստելու, խմորելու եւ մշակելու ո՛չ միայն հոգեւոր-կրօնական եւ հայեցողական արժէքներով ու չափանիշներով, այլեւ ուսումնագիտական կրթութեամբ ու պաշարով, միշտ շեշտելով կեանքի երկու թեւերուն՝ հոգեւոր եւ իմացական զարգացումներու կենսկան կարեւորութիւնը:

Հ. ՏԱՅԱՏ ՎՐԴ. ԵԱՐՏԸՆՄԵԱՆ